

Ք Ր Ո Ւ Ի Կ

—00—

Մահ կոմսութիւն տը Նորայլի. — Կոմսուհի Աննա տը Նորայլ որ քանի մը օր առաջ վախճանեցաւ, օտարուհի մըն էր (Հայրը՝ Պրանքովան ոումէն իշխանական գերդաստանէն, մայրը Միւղիւրիւս յոյն հին ընտանիքէն), որ մանկութենէն Փրանսական մշակոյթով սնած, յետոյ Փարիզ հաստատուած ու կոմս Մաթիէօ տը Նորայլի հետ ամուսնացած, նուիրուեցաւ Փրանսական գրականութեան — ինչպէս իրմէ առաջ՝ յոյն Մորէասը: Տարբեր Մորէասէն, որ՝ ձեւի ժանրակրկիտ յղկման հետամուռ՝ խոտացած ու նրբարուեստ բանաստեղծութիւն մարտադրեց, (սկսած՝ խորհրդապաշտ դպրոցի հիմնադիրներէն մին ըլլալով ու հետզհետէ վերադառնալով դէպ ի Փրանսական հարազատ դասական գեղեցկիտութիւնը, դէպ ի Ռասինի ու Ռոնսարի « միջերկրականեան » վճիտ, շափասէր ու ժուժկալ արուեստը), Տիկին տը Նորայլ եղաւ ինքնեկ յորդարուիս ներշնչման քերթող մը, իորին զգացումի ու ժանաւանդ հրավառ զգայականութեան աւիւնոտ երգիչ մը, որուն մէջ յոյն — լատին արիւնին ու ճաշակին կը խառնուէր ու կը գերակշռէր Արեւելքի ոգի մը, Երդ Երգոցի եւ Մոււալլաքաթներու Արեւելքին հեշտական ու բուռն, թեւաւոր ոգին: Բաղդը իրեն շոայլած էր իր բոլոր չնորհքները, գեղեցկութիւն, հարստութիւն եւ մեծ ուաղանդ մը որ մերթ մինչև հանճար կը բարձրանար. իր կեանքը ամենազգի վայելքներով լի եղաւ, չքեղ, չողջողուն, լոյսով ու փառքով ողողուած հաղ-

ուադէպ կեանք մը: Իր քերթուածներու եօթ հատորները — Անհամար սիրտը, Օրերուն հռվանույն տակ, Նլացումները, Ոզգերն ու մեռելները, Յաւերժական ուժերը, Սիրոյ երգելը, Տառապելու պատիւը, Եւ քանի մը վէպերը, ուր բանաստեղծը նորէն կը տիրէ, բայց ուր, մանաւանդ նոր Յոյսը վէպին մէջ, անոր կը միանայ կեանքը հոգեբանօրէն դիտող ու ըմբռնող ինքնատիպ ու վառ արծակագիր մը, ժամանակից մեծագոյն Փրանսացի գրագէտներուն ու քննադատներուն հիացումը գրաւեցին ու իրեն տուին Փրանսական նոր բանաստեղծութեան առաջնակարգ տեղերէն մին: Խայթիչ ու լեղի Միրպօն իսկ, որ քիչ գրողի կը հաւնէր, եւ որ մանաւանդ կին — գրողներուն շատ բարեկամ չէր, խանդավառ յօդուածի մը մէջ իր անվերապահ սքանչացումը յայտնեց այն մեծ բանաստեղծին համար զոր կը գտնէր Տիկին տը Նորայլի մէջ: Մոռիս Պարէսի պէս հեղինակաւոր ու դժուարահաճ գրագէտ մը կը յայտարարէր թէ անհրաժեշտ էր « հանճար » բառով որակել այդ կնոջ քերթուածներուն մէջ փայլատակող ուժը, եւ անոր բանաստեղծութիւններէն մէկ քանին այդ ժամանակաշրջանի գեղեցկագոյնները կը հոչակէր: Պելճիքական Ակադեմիան Աննա տը Նորայլը իրեն անդամ ընտրեց եւ Փրանսական կառավարութիւնը անոր չնորհեց Պատուոյ Լեզէոնի քօմանտէօրի աստիճանը, զոր ոչ մէկ կին դեռ ստացած էր:

Ան եղաւ ոոմանթիկ մեծ երգիչ մը, ո՛չ թէ

հետեւելով այդ անուամբ ծանօթ գրական դըպ-
րոցին, այլ որովհետեւ իր խառնուածքը զինք
կը մղէր ու կարող կը դարձնէր կամարթինի,
Հիւկօի, Տիկին Տէպորտ - Վալմորի մեծաշունչ
քերթութիւնը՝ անձնական աշխարհայեացքով
մը, սեփական երաժշտութեամբ մը, ինքնայա-
տուկ չեւսով մը վերազարթեցնելու. այդ ու-
մանթիկը հոգեկան ու գեղեցկագիտական կա-
պեր ալ մերթ ցոյց կուտար Արեւելքի տարփա-
կէդ բոցաթոփիչ քերթողներուն ու մերթ նաեւ՝
Վիյյոնին, Ռոնսարին, Վերլէնին, ամենէն
« Փրանսացի » բանաստեղծներուն հետ: Ան եր-
դոց կեանքի աստուածային պարգևելին հրաշալի
քաղցրութիւնը, աշխարհի բիւրազան խորհըր-
դաւոր արբեցուցիչ գեղեցկութիւնը, սիրոյ խե-
լայեղիչ ու երանաւէտ այրումները, ու նաեւ
մահուան սոսկումը, ու վերջի վերջոյ թաղծա-
գին հաշտութիւնը մահուան հետ, զառն համա-
կերպումը անոր մոայլ ամենազօրութեանը:

Երբ զգաց որ իրիկումն կը մօտենար եւ թէ
իր դէպի քայքայում դիմող անձը պիտի չկա-
րենար այլ եւս մշտայաղթ դիցուչիի իր ճառա-
կայթարձակ ճակատագիրը կրել ամուր ու
թարմ ձեռքերով, մեռաւ յանկարծ, առանց
գրեթէ հիւանդ ըլլալու, մեռաւ՝ ծերութեան
տկարութիւնն ու տիբութիւնը չճանչնալու հա-
մար, լուսողող ու բուռն կեանքէ մը նետուելով
մահուան խաւարին ու խաղաղութեան մէջ,
թողլով յիշատակ մը եւ գործ մը որոնց լոյսն
անչէջ պիտի մնայ յաւիտեան:

Մեր մէջ քիչ ծանօթ է Տիկին տը նոայլի
բանաստեղծութիւնը, ոչ մէկ յօդուած գրուած
է անոր մասին, ոչ մէկն անոր քերթուածներէն
ինարգմանուած է հայերէն. եւ սակայն մեր լեզ-
ուով ի՞նչքան ալուոր կրնայ վերաբազրուիլ
այդ թրթուուն, լուսայեղց, լայնաշունչ քնա-
րերգութիւնը: Թող այս քանի մը տողերը հայ
դպրութեանց յարգանքի ու սուդի ողջոյնն ըլ-
լան գերեզմանին առջեւ այդ մեծ քերթողուհ-
ւոյն որ արիւնով Յոյն ու Ռումէն էր, արուես-
տով Ֆրանսացի, բայց որուն գործը մարդկային
սրտին հզօրագոյն արտայայտութիւններէն մին

է եւ որոշ խնամութիւն մըն ալ ունէի մեր հի-
նաւուրց Արեւելքի խորունկ հոգւոյն հետ:

Մահ Սպիրիտոն Մելիքեանի եւ Նար - Դո-
սի. — Մենք այս վերջին ամիսներուն մէջ կոր-
սընցուցինք երկու թանկագին հայ դէմք, Սպի-
րիտոն Մելիքեան երաժիշտը եւ Նար - Դոս վե-
պասանը:

Սպիրիտոն Մելիքեան Կովկասի մէջ լաւա-
գոյն աշակերտն եղաւ Կոմիտաս վարդապետին,
որուն գործին ամենէն հարազատ շարունակողը
հանդիսացաւ անոր մտաւոր խաւարումէն յե-
տոյ: Գէորգեան ծեմարանի մէջ իր ուսումն ա-
ւարտելէ եւ Կոմիտասի դասերէն հայ երաժը-
տութեան հաշակն ստանալէ եւ ոգին ըմբռնելէ
յետոյ, ան գնաց Գէրմանիա երաժշտական գի-
տութեան իր պաշարը ճոխացնելու: Պերլին
մեկնելէ առաջ, ան արդէն սկսեր էր արտագրել
երաժշտական գործեր, ոչ այնքան՝ հայ ժողո-
վրդական երգեր հաւաքելով ու դաշնակելով,
իր վարպետին պէս, որքան այդ երգերու ոճով
ինքն իսկ յօրինելով եղանակներ՝ քանի մը բա-
նաստեղծներու, մասնաւորապէս իսահակեա-
նի, ամենէն սիրուն տաղերուն վրայ. եւ այդ
երգերն այնքան հարազատ էին գոյնով, այնքան
հայ ժողովրդական ինքնել երգի բնորոշ հրա-
սոյը ունէին, որ անոնք՝ առանց տպագրուե-
լու՝ տարածուած էին Կովկասի հայ ժողովրդա-
կան խաւերուն մէջ՝ ամէն կողմ, ու կ'երգուէ-
նի՝ առանց որ չատերը զիտնային բանաստեղ-
ծին ու երաժիշտին անունը: Պերլինէն դառնա-
լէն յետոյ, ան՝ ինչպէս իր վարպետը, երգա-
հանի աշխատութեանց միացուց հայ երաժը-
տութիւնը գիտականօրէն ուսումնասիրող բա-
նասէր - երաժշտագիտի գործը: Եղաւ նաեւ ե-
րաժշտութեան ուսուցիչ եւ երաժշտութեան
առարակական գործիչ: Հայաստանի խորհըր-
դայնացումէն յետոյ, քաջալերուած ու օժան-
դակուած՝ երկրին իշխանութենէն ու հասարա-
կութենէն, ան իր գործունէութիւնը աւելի
լնդլայնց ու զարգացուց. ուսուցիչներէն մին
էր երեւանի պետական երաժշտանոցին եւ ու-
սումնական մասին վարիչ, « Արուեստի եւ Գի-

առութիւններու ինստիտուտ»ի անդամ, երգ-
չախումբ կամ նուազախումբ վարող՝ համերգ-
ներու մէջ, ժողովրդական երգեր ու եղանակներ
հաւաքելու համար երաժշտագիտական արշա-
ւանքներու մասնակցող, հայ ու օտար երաժշտ-
տութեան մասին բանախօսութիւններ կատա-
րող: Ան հաւաքած էր բազմաթիւ անձանօթ հայ
ժողովրդական երգեր, զոր կ'ուզէր հրատարա-
կել եւ որոնց մասին մտադիր էր ուսումնասի-
ւութիւն մը գրել: Ան կը շարունակէր նաեւ շա-
րադրել երգեր ու նոր չքջանի բանաստեղծնե-
րու — Զարենցի եւ այլոց — գործերուն վրայ
յօրինած էր գեղեցիկ եղանակներ որ հաճոյքով
կ'երգուէին ամէն տեղ: Ան ունէր երաժշտագի-
տական ուսումնասիրութեանց բազմաթիւ ծրա-
գիրներ, որոնց մէկ քանին արդէն գործադրած
էր. վերջին տարիներու ընթացքին, ան հրա-
տարակած էր վեցի չափ գործեր, որոնց կարե-
ւորագոյններէն էին « Հայ ժողովրդական երա-
ժշտութեան գամման » հմտալից աշխատու-
թիւնը, եւ « Կոմիտաս վարդապետի ստեղծա-
գործութեան չափանիշը » գրքոյիկը, որ լաւա-
գոյն մեկնարանումն է վարպետին կատարած
բազմածեւ գործին: Ան « Ազգագրական ժողո-
վածու » տիտղոսով հատորի մը մէջ ի լոյս ըն-
ծայեց նաեւ Կոմիտասի հաւաքած ժողովրդա-
կան երգերէն երկու հարիւրի չափ, զոր վար-
ուկետը իրեն թոյլ տուած էր օրինակէլ իր ըն-
դարձակ հաւաքածուէն (այժմ անգտանելի) եւ
ատով մէծ ծառայութիւն մը մատոյց մէր
ժողովրդական քնարի արտադրութեանց հա-
ւաքման ու պահպանման կարեւոր գործին:

Չեմ կրնար մոռնալ այն երկար տեսակցու-
թիւնը զոր ունեցայ իրեն հետ Հօկի Տան իր
բնակարանին մէջ, ուր այնքան ազնիւ կերպով
զիս հիւրասիրեց: Այդ տեսակցութեան միջո-
ցին ան ինձի պարզեց այն զանազան երաժշտա-
կան ու մանաւանդ երաժշտագիտական ծրա-
գիրները զոր ունէր, մասնաւորապէս՝ հայ երա-
ժշտութեան պատմութիւն մը զոր մտադիր էր
չարադրել եւ որուն արդէն սկսած էր աշխա-
տիլ: Հայաստան ունեցած է իրմէ աւելի ուժեղ,

ինքնատիպ ու բեղուն ստեղծագործ երաժիշտ-
ներ (ինչպէս հանգուցեալ Սպենդիարեանը),
Եւ ունի այսօր ալ, ինչպէս Նիկողայոս Տիգրան-
եանը, Արմէն Տիգրանեանը, Ռոմանոս Մելք-
շանը, Անուշաւան Տէր Ղեւոնդեանը, Բարիու-
դարեանը եւ խումբ մը արժէքաւոր նորեր: ինք
(հազիւ յիսունը անցուկ՝ յանկարծ վախճա-
նած) գեռ իրը ստեղծագործ երաժիշտ իր ամ-
բողջ չափը չէր տուած, տարրեր ամբարած,
ուսումնասիրած, պատրաստուած էր, եւ եթէ
դեռ երկար ապրէր, հաւանական է որ ինքնու-
րոյն աւելի եւս կարեւոր գործեր ալ տար մե-
զի: բայց ինք էր Հայաստանի եւ ամբողջ Հա-
յութեան լաւագոյն երաժշտագէտ — բանասէ-
րը: Հայ երաժշտութեան խորաթափանց ու
մանրակրկիտ ուսումնասիրութեան համար,
ինչպէս եւ հայ շինական երգերու ամենէն հա-
սազատները ընտրելու, հաւաքելու, ճշդիւ ար-
տագրելու, խնամքով հրատարակելու եւ գի-
տակարար մէկնարաններու համար, ինքը ամե-
նէն մեծ ուժն էր որ ունէինք Կոմիտասէն
ի վեր, որուն սկսած գործին կարողագոյն
շարունակողն ու զարգացնողն ըլլալու կոչուած
էր: Երբ Կոմիտասէան Յանձնաժողովին առա-
ջարկեցի Երեւան զրկել Վարպետին ձեռագիր-
ներէն ինչ որ մեզի ուղարկուած էր Պոլսէն, զիս
ատոր մզող մտածումը ոչ միայն այն էր որ ա-
տոնց բուն տեղը Հայաստանի մայրաքաղաքին
պետական թանգարանն էր, այլ եւ այն որ հոն
կար Սպիրիտոն մը, որ Կոմիտասի մտայնու-
թեան, մեթոսներուն, հետախուզմանց, ծրա-
գրած ու սկսած աշխատութեանց մօտէն ծա-
նօթ, հին խաղագրութեան մասին ու հայ երա-
ժշտութեան հետ կապ ունեցող զանազան հար-
ցերու վրայ անոր ձգած կիսատ նօթերը լաւա-
գոյն կերպով պիտի կարենար ըմբռնել, մեկ-
նարաննել, լրացնել եւ հրատարակել: Երեւանի
մէջ կան վարպետ երաժիշտներ և երաժշտագէտ
ներ որ նոյն գործը պիտի կատարեն անշուշտ,
բայց անոնք իսկ պիտի ցաւին որ Սպիրիտոնին
աջակցութիւնը պիտի չունենան ատոր մէջ:
Հաղուազիւտ ուժ մըն է որ կորսնցուցինք իր

շատ վաղաժամ մահով:

Նար - Դոս (Միքայէլ Յովհաննէսեան) հայ իրապաշտ վէպին ուահվիրան եղած է մեր մէջ, Շիրվանզադէի հետ, եւ իր գործերու շարբով այդ գրական սեռին մէջ մեծ վարպետ մը հանդիսացած է: Թիֆլիսի Հաւլաբար ժողովրդական աղքատիկ թաղին մէջ ծնած ու ամրող կեանքը անցուցած, չքաւոր ծնողքի զաւակ, Էանոննաւոր ուսում առնելու միջոցներէն զուրկ մնացած, ինքնօղնութեամբ իր կրթութիւնն ըստացած ու մտաւոր զարդացումը լրացուցած, Նար - Դոս իր խառնուածքէն ու իր կեանքին ու շրջապատին իսկ պայմաններէն մղուած է արտադրել գործեր ուր մարդկային կեանքը կը պատկերացուի անոր անարդարութիւններէն, անհաւասարութիւններէն, անբարոյացուցիչ աղեղութիւններէն զզուած, ընդվզած, եսամոլ կեղեքիններու դէմ ատելութեամբ լի, չահազործուող ու զոհուող տկարներուն հանդէպ արդահատանքով տողորուն մտայնութեամբ մը: Նար - Դոս և՛ Շիրվանզադէ, մտցուցին վէպի մէջ այդ իրապաշտ ուղղութիւնը, զոր Սունդուկիան, առաջինը հայ իրապաշտներուն, մտցուցած էր թատրերգութեան մէջ: Հակառակ որ Նար - Դոս աշխատակիցն եղած է պահպանողական նոր - Դար Թերթին, իր առաջին վէպերը որ հոն հրատարակուած են, իրենց մէջ անշեղ պահած են միշտ այդ ըմբոստ ողին: Իր գործերուն մէջ, հարուստ ջոջը եւ մամոնայի երկրպագու կղերական ղեկավարը ժխտական գոյններով ներկայացուած են. իր ըմբոստութիւնը չարտայայտուիր յեղափոխական տեսութիւններով ու մարդկային ընկերութեան անարդարութեանց դէմ կռուող հերոսներու պատկերացումներով, իր արտադրութիւնները կը ներկայացնեն մարդկային ընկերութիւնը ինչպէս որ է, եւ այն տպաւորութեամբ զոր կը թողուն ընթերցողին վրայ՝ կը յարուցաննեն բողոքիչ ընդվզման ու վերանորոգիչ պայքարի տրամադրութիւնը, ընկերական յեղափոխութիւն պատրաստող գործերէն են, նիշպէս եւ Սունդուկեանցի ու Շիրվանզադէի գոր-

ծերը: Նար - Դոս աւելի զուտ իրապաշտ է քան Շիրվանզադէ, որուն աւելի ընդարձակ ու բաղմատարր գործին մէջ քիչ մը ուսմանթիզմ կայ խառնուած (եւ ատոր համար՝ աւելի լայն ու այլազան, աւելի հրապուրիչ է ան): Երկուքն ալ իրենց մտայնութեան եւ իրենց գործին հիմնական բնոյթին բերումով պատրաստուած էին համակրանքով ընդունելու ընկերական յեղափոխութիւնը որ կուզար, Աւետարանի խօսքը գործադրելով, տառապող « յետիններն առաջին դարձընելու »: Նար - Դոս, արդէն երեք չհեռացած իր Հաւլաբարէն, իսկոյն յարեցաւ իրը բարեկամ ուղեկից՝ նոր բէժիմին, որուն քիչ յետոյ Շիրվանզադէ կ'երթար նոյնպէս իր զրական աշխատակցութիւնը բերելու, երկուքն ալ՝ առանց համայնավար դառնալու, բնականորէն ու տրամարանականօրէն շարունակելով եւ իր լրման հասցնելով առաջին օրէն ինքնարերաբար իրենց ներքին մղումով սկսած գործը: Նար - Դոս գրեց այս նոր շրջանէն ներշնչուած պատմուածքներ ու վիզակ մը, « Վերջին Մոհիկանները » եւ պարբերաթերթերու մէջ հրատարակեց. ինչպէս Շիրվանզադէ գրելու վրայ է մէծ վէպ մը կովկասի երէկուան դրամատիրական դասակարգին համապատկեր մը տալու եւ այժմհեան նոր կեանքին զայն հակադրելու համար, Նար - Դոս աւարտելու մօտ էր վէպ մը, « Նոր Մարդ », ուր կ'արտայայտէ յեղափոխութեան ստեղծած նոր կեանքն ու նոր տիպարները, աշխատաւոր դասակարգին յաղթանակը եւ անոր շինարարական խանդակառ ճիղը: Այդ գործը չաւարտած, մահը եկեր է կասեցնել իր բեղմնաւոր գրիչը:

Քանի մը տարի առաջ, Թիֆլիսի մէջ հանդիսաւոր կերպով կատարուեցաւ Նար - Դոսի քառասունեւհնզամեայ զբական գործունէութեան յորելեանը: Ատկից առաջ, արդէն, կառավարութիւնը իրեն կենսաթոշակ էր կապած, աղատելով զինք լրադրական քարտուղարի եւ փորձերու սրբագրիչի տաղուկալի պաշտօնին մէջ տարիներէ ի վեր իր ուժերը մաշեցնելով պարողի դժնդակ կացութենէն: Յորելեանին

մասնակցեցան բովանդակ կովկասի հայ, վրացի, թաթար, ուստ մտաւորականութիւնն ու հասարակութիւնը, եւ այդ առթիւ իրեն տըրուեցաւ « ժողովրդական վիպասան » տիտղոսը : Հայաստանի Պետհրատը վերհրատարակեց արդէն անոր տասերեք պատմուածքներու ժողովածուն : Ան որոշեց՝ յորելեանին առթիւնոր հրատարակութիւն մընել նար - Դոսի բոլոր գործերուն . եւ եթէ ցարդ չսկսաւ այդ հրատարակութիւնը, պատճառն այն է որ նար - Դոս, խնամու, դժուարահաճ, կատարելասէր զրող, — ժուժկալ, ճզզրիս ու յստակ ոճով նրբավրձին իրապաշտ, — զրադած էր այդ նախկին արտադրութիւնները վերամշակելու, յլկելու : Այս տարի լոյս կը տեսնէ նար - Դոսի « ամրողական երկերու » առաջին հատորը :

Նար - Դոսի արտադրութիւնները քիչ ծանօթ են Արեւմտահայոց : Գէթ իր մահէն յետոյ պէտք է որ իր գործերու նոր հրատարակութիւնը տարածուի արտասահման եւ գրաւէ Արեւմտահայոց մէջ եւս այն յարգանքը որով ան պաշտուած էր կովկասեան Հայութեան մէջ :

Յորելեամնիր . — Հայաստանի մէջ վերջիրս տեղի ունեցան յորելեանները տաղանդաւոր երաժիշտ Նիկողայոս Տիգրանեանի (որու մասին յօդուած մը երեւցաւ Անահիտի նախորդ թիւին մէջ), Փրոֆ. Քէջէքի եւ Հրաչեայ Աճառեանի, եւ քիչ օրէն կը տօնուի յորելեանը բանաստեղծ Յակոր Յակորեանի : Փրոֆ. Քէջէք, զոր մօտէն ճանչցայ (Զորագեսի հանդէսին միասին էինք ամրողջ օրը), Երևանի Բժշկական Համալսարանին ամենէն կարող ու ամենէն համակրելի ուսուցչապետներէն մին է, իր աշակերտներէն շատ սիրուած : Հրաչեայ Աճառեան, մէր Պոլսոյ կեղրոնականին ամենէն պանծալի մտաւոր զաւակներէն մին, Հայոց մեծագոյն լեզուարանն է : Փրոֆ. Մեյեէ, Համեմատական լեզուարանութեան ամենէն հեղինակաւոր վարպետը աշխարհէի մէջ, եւ որ անոր ուսուցիչն է եղած Փարիզ, հպարտ է իր - մով եւ անոր Արմատական Բառարան հսկայ

գործին համար ըստած է թէ այդքան ընդարձակ ծրագրով եւ այդքան խնամեալ ու լիակատար այդ տեսակի բառարան ո եւ է լեզուի համար ո եւ է երկրի մէջ զեռ չէր յօրինուած : Աճառեան պատրաստելու վրայ էր, երբ զինք տեսայ Երեւան, հայ լեզուի պատմութիւնը : Յակոր Յակորեան, Շուշանիկ կուրդինեանի հետ, պատերազմէն իսկ առաջ՝ հայ յեղափոխական մարքսիստաշունչութեան հիմնադիրն էր եղած : Չարենց, աւելի գորեզ, ինքնատիպ ու բազմատարր, զինք զերազանցեց . բայց Յակորեան առաջնութեան արժանիքն ունի, նախակարապետ մըն է, որ եւ ցարդ կը շարունակէ արտադրել համայնավար ոգւով բանաստեղծութիւններ, որոնց մէջ կան սիրուն էջեր : Իրը պրոլետարիատի դատին ու կոռուն անդրանիկ հայ երդիչ՝ որ այդ կոռուն յազմանակէն իսկ առաջ անոր Երդը հնչեցուցած էր, ան մեծապէս յարգուած է լի . Հայաստանի ու ամրողջ կովկասի մէջ : Իր յորելեանը պիտի ըլլայ անշուշտ վառարանում մը, ոչ միայն այդ բանաստեղծի անձնական արտադրութեանց, այլ եւ նոյն ինքն յեղափոխական բանաստեղծութեան :

Արտասահմանի մէջ, ի պատիւ Սիսիլի յորելեանական հանդէսները կը շարունակուին, որոնց մէջ մասնաւորապէս փայլուն եղան Նիւեորք, Գահհիրէ եւ Պէյրութ կատարուածները : Լուրերը մեծանուն Հայուհւոյն առողջական վիճակի մասին լաւազայն են . կը մաղթենք որ հանգիստը զոր կ'առնէ ամիսներէ ի վեր Փրինքիփոյի զեղեցիկ բնանկարին մէջ եւ համատարած յարգանքի ու սիրոյ արտայայտութիւնները որ արտասահմանի բոլոր գաղութներէն կը բարձրանան դէպ ի տաղանդաւոր բանաստեղծուհին ու բազմավաստակ ուսուցչուհին, լիովին կաղղուրեն զինքը եւ իրեն թոյլ տան նորոգուած ուժերով շարունակել իր զրական գործը : Փարիզի մէջ, խումբ մը ծանօթ մտաւորականներու նախաձեռնութեամբ կաղմուեցաւ յանձնաժողով մը սարքելու համար քառասնամեայ յորելեանը Վահան Թէքէեան բանաստեղծին, որ մեր ժամանակակից քերթութեան ա-

մենէն հմայիչ, ինքնատիզ ու կատարելածեւ վարպետներէն մին է, (տեսնել այս մասին զըրած յօդուածներս որ Ապազայի մէջ երեւցան): Ու Փարիզի Հայ Բժշկական Միութիւնը որոշած է յառաջիկայ ձմեռ տօնել յիսնամեայ յորելեանը Տոքթ. Վահրամ Թորգոմեանի, որ երկար տարիներէ ի վեր իրը հանրային գործիչ եւ իրը բանասէրգրող հանրածանօթ եւ ամենքէն յարդուած դէմք մը եղած է: Իր բազմաթիւ յօդուածները հայ հին ու նոր մեծ թիշկներու մասին որ նշանաւոր հանդիսացած են իրը հեղինակ ու իրը հանրային գործիչ, մեծարժէք ամբողջութիւն մը կը կազմեն:

**

Նոր կրատարակուրիւններ. — Հայաստանի մէջ վերջերս երեւցած զրքերէն քիչեր միայն դեռ մեռքս հասած են: Ատոնց մէջ առաջին տեղը կը բոնէ « Հոկտեմբեր - Նոյեմբեր » ստուար հատորը, անցեալ տարի՝ Հոկտեմբերեան յեղափոխութեան 15րդ եւ Հայաստանի խորհրդայնացման 12րդ տարեղարձին առթիւ հրատարակուած: Սքանչելի հատոր, որուն իրենց աշխատակցութիւնը բերած են Հայաստանի վարչական, զիստական, զրական, զեղարուեստական ուժերը՝ մեծ մասամբ, եւ որ փաստացի ու զըրեթէ լիակատար սկատկերացում մը կուտայ և. Հայաստանի մէջ տասերկու տարիէ ի վեր կատարուած յառաջդիմութեանց: Հատորը զարդարուած է բազմաթիւ պատկերներով, որոնց մէկ կարեւոր մասը դժբաղդարար դէջ տպուած է: Կարելի էր Անահիտի ամբողջ թիւ մը զրաւող յօդուած մը զրել այդ հատորին բովանդակութեանը վրայ, բայց անհնար է այս փոքրածաւալ հանդէսին մէջ նոյն իսկ համառօտ վերլուծում մը տալ, ա՛յնքան ճոխ եւ թելազրական է անոր բովանդակութիւնը: Ցանկալի է որ այդ հատորը լայն տարածում ունենայ արտասահմանի մէջ, եւ ամէն ազգասէր Հայ՝ փոխանակ հանդէսիներու կամ լրագիրներու մէջ անոր մասին հակիրճ գրուածներէն անոր վրայ գաղափար կազմելու, ունենայ դայն իր զրասեղանին վրայ եւ ծայրէ ծայր կարդայ, եւ ատոր հա-

ժար անհրաժեշտ է որ Պետհրատը այդ հատութին զինը աւելի մատչելի դարձնէ: Անցողակի ըսեմ հոս որ Յառաջի մէջ Պ. Ս. Վրացեանի յօդուածները այս հատորին վրայ՝ շատ զուարձալի զտայ. ինքն իսկ ազդուած է յայտնապէս հատորին բովանդակութիւնն, որ որոշ ցոյց կուտայ թէ Հայաստանի ժողովուրդն ու կառավարութիւնը շատ աւելի խոչըր զործ կատարած են տասերկու տարուան մէջ քան Ալֆորդիլի կամ Սէն - Ֆերոմի փոքրիկ զաղութները, բայց չի համարձակիլի, գրիչը առաջ չերթար լիովին զնահատել, կէս - բերնով դոհունակութիւններ կը յայտնէ՝ իսկոյն վերապահումներով, հեղունթիւններով խաթարուած: Վերապահումներ մենք ալ ունինք հատորին այս կամ այն էջին որոշ կէտերուն վրայ, բայց ոչ այդ ձեւով եւ այդ չափով: Վերապահում ալ չէ արդէն Պ. Վրացեանի ըրածը, այլ խծրծանք:

Մելքոննեան Ֆօնտինոր ու կարեւոր հրատարակութիւններէն մին է Մանուկ Արեղեանի « Հայոց լեզուի տաղաչափութիւն » գործը, 452 էջով հմտալից մանրակրկիտ ուսումնասիրութիւն մը հայ տաղաչափութեան՝ իր հին ու նոր բոլոր ձեւերուն մէջ, լուրջ ու բազմակողմանի աշխատութեան արդիւնք եղող մեծարժէք զործ մը, որ պէտք է մեր բոլոր նոր բանաստեղծներուն զրասեղանին վրայ գտնուի, որովհետեւ անոնք՝ քիչ բացառութեամբ՝ անփոյթ են կամ անդէտ տաղաչափական կանոններուն, որոնց մասին անհոգութիւն ցոյց տուած են մերթ մերժամանակակից մեծատաղանդ բանաստեղծներէն իսկ ոմանք, ինչ որ բազմաթիւ օրինակներով ի վեր կը հանէ Արեղեան:

Խիստ շահեկան գործ մըն է նաեւ Ա. Յովհաննիսեանի աշխատութիւնը Արովեանի մասին, զոր Պետհրատը ի լոյս ընծայած է Երեւանի մէջ: Յայտնի զբականադէտը քննութեան ենթարկած է Յակունցի անցեալ տարի՝ հրատարակած գրքոյիր, ուր այդ թանկագին վիստա Արովեանի անյայտացման մութ մնացած եւ ցարդ զանազան մեկնութիւններով բացա-

տրուած պատմութիւնը ճգնած էր լուսաբանել նոր ու քիչ մը շատ « վիպասանական » մեկնութեամբ մը, այն թէ Արովեան կեանքին վերջերը իր ուսասէր հայ ազգայնականի մտայնութիւնը թօթափած, Եւրոպան յուզող 48ի յեղագոխական շարժման մասնական մասնութեամբ մտայնութիւնը թօթափած, Տաճկաստան փախած ըլլայ՝ այնտեղէն Եւրոպա անցնելով այդ յեղագոխական շարժման մասնակցելու համար: Այդ վարկածը որ բնաւ համապատասխան չէ Արովեանի ծանօթմտայնութեան, գործերուն ու կեանքին եւ զոր — ինչպէս ըստին ինծի Երեւան գտնուած միջոցիս — Պ. Գրիգոր Չուրաբ հզօրապէս հերքած է արդէն Գրողներու Միութեան երեկոյթներէն մէկուն մէջ իր կատարած մէկ բանախօսութեամբ, Աշոտ Յովհաննիսեան բազմաթիւ ու ամուր փաստերով ցոյց կուտայ իր բացարձակապէս անընդունելի, եւ այդ « սոմանեսք » թէզին հերքման առթիւ Արովեանի անձին, դործին, ըրջանին վրայ կուտայ ընդարձակ շարք մը ուշագրաւ նկատողութեանց ու խորհրդածութեանց: Այդ գերքը, նիւթին խորապէս ծանօթ եւ յստակ ու լեցուն ոճով մը արտայացտուղ զրագէտի մը կողմէ յօրինուած, մեր քննազատական զրականութեան արժէքաւոր արտադրութիւններէն մէկն է եւ Արովեանի մշտապէս ձգողական տարօրինակ անձնաւութիւններէն մին:

Պետհատը ի լոյս ընծայած է նաև սիրուն տապագրութեամբ հատոր մը, Մրգահաս տիտղոսով, որու մէջ ամփոփուած են Գուրգէն Մահարիի բանաստեղծութիւնները: Մահարի Հայաստանի Երիտասարդ սերունդին ամենէն օժտուած զրողներէն մէկն է: Ես կը կարծէի թէ իր արձակով յօրինած արտադրութիւնները աւելի ուժեղ են քան իր ոտանաւոր զրուածքները: այս հատորը, որու մէջ բազմաթիւ զեղեցիկ տաղեր կան, համոզեց զիս թէ ան այնքան րածակով՝ որուն մէջ ալ արդէն էապէս բանաստեղծ է: Անհաւասար են էջերը զոր այս

հատորին մէջ համախմբած է, կան հոն հապահով զրուած, չյդկուած կտորներ: կան զեղեցիկ կտորներ ուր անխնամ մասեր կը նկատուին: իր ներշնչման յորդութեան եւ զրելու զիւրութեան ձիրքերը շփացուցած ըլլաւ կը թուին զինքը, որով եւ թուզմին վրայ կը թափէինչ որ կուզայ ներսէն, առանց միշտ քննազամի աչքով մը իր տեսիներուն առաջին արտայայտութիւնը վերմշակելու եւ ներշնչման մաքրութեան համապատասխան ձեւի կատարելութեան մը հասցնելու : Բայց երբ ձեն ալ կատարեալ է, ի՞նչքան հմայիչ են իր բանաստեղծութիւնները: զեղեցկազոյն էջերը տաղերն են, ողովրդական երգերու մօտիկ զնացքով մը եւ զոյնով մը: վիպերգածեւ երկար քերթուածները նուազ կը սիրեմ: տաղերուն մէջ՝ երիտասարդ, վճիտ, լուսաւոր սիրտ մը կը գտնենք, որ թարմ, տայցծառ շեշտերով կ'երգէ իր կեանքին զարունը եւ իր երկրին — մեր նորամիետուր Հայաստանին — զարունը:

Ստացայ նոյն ատեն Պետհատի ձեռքով լրյա տեսած ուրիշ զործ մը, այն է Ռուրէն թէրլէմէզեանի զրքոյկը նուիրուած Աղեքսանդր Սպինդիարեանի: Ռուրէն թէրլէմէզեան, երդիչ եւ երաժշտագէտ, մին է արտասահմանեան այն մտաւորականներէն (ինչպէս Փանոս թէրլէմէզեան եւ Արօթչեան նկարիչները, Արա Սարգսեան արձանագործը, եւ այլն), որ տարիներ առաջ զացին հաստատուիլ Խորհրդային Հայաստան եւ հոն այժմ արգիւնաւոր մասնակցութիւն մ'ունին ազգային մշակոյթի զարգացման գործին: Ծ. թէրլէմէզեան երաժշտագիտական բազմաթիւ շահեկան ու հմտալից յօդուածներ հրատարակած է, եւ ինքն է վարիչը Երեւանի ուստիո — կեղրոնի համերգներուն: Երեւան գտնուած միջոցիս, Հաճոյքն ունեցայներկայ գտնուելու այդ համերգներէն մէկուն ուր ինք բանախօսեց Կոմիտասի, Սայեաթ Նովայի եւ վրացի երաժշտի մը մասին ու Շարա Տալեան հոյակապ երգիչը ու հայկական օգերայի երկու չնորհալի երգչուհիներ երգեցին այդ երեք վարպետներէն կտորներ: Ներկայ

դրքոյլին մէջ, հայ ժամանակակից բաղման ձայնական երած շուռութեան պատմութեան ուրուազիծ մը տալէ յետոյ, կը ծանրանայ մեծ երաժիշտ հանգուցեալ Սպիհողիարեանի գործին վրայ, որուն բնաշրջութիւնը կը պարզէ՝ իր սուսական, թաթարական (Խրիմի ժողովրդական երդեր) և հայկական (հայ ժողովրդական մօթիփներէ ներչնչուած դործեր, Երեւանեան էթիւուներ, Ալմաստ օփերա, ևն.) վուլերուն մէջ, ու այդ թանկազին երած շտահան արտազրութեան էական ու բնորոշ տարբերուն վերլուծումը կը ներկայացնէ :

Ստացայ վերջապէս Ալաղանի բանաստեղծութեանց նոր հաւաքածուն, Մաքառումներ, զոր հեղինակը ինքն իսկ ուղարկերէ ինծիք: Ալաղան, Նորենցի, Մահարիի, Տարօնցի հետ, Վանի, Սասունի, Մուշի զաւակներէն է որ՝ պատերազմի արհաւրալից օրերուն՝ կոտորածէն փախչող զաղթականներու ալիքին հետ զեռահաս տարիքի մէջ կովկաս ապաստանած, հոն կազմուած են, ու՝ առաջին օրէն նոր բէժիմին յարած՝ իրենց երիտասարդ ուժերը, կովկասահայ ուրիշ երիտասարդ ուժերու միացնելով, անոր զարդացման ու ծաղկման նրւիրուած, անոր մէջ յայտնուող նոր շունչը, նոր ոգին, նոր գեղեցկութիւնը կ'երգեն թարմ ու լուսաւոր քնարերգութեամբ մը:

Քանի մը տարի առաջ արդէն Ալաղան հրատարակած էր բանաստեղծութեանց հաւաքածու մը, « Երդեր կառուցման և յաղթանակի » , որուն մէջ աղուոր էջեր կային. ներկայ հատորը, որուն մէջ ամփոփած է թէ՛ այդ նախկին հաւաքածուին լաւազոյն կտորները և թէ՛ բազմաթիւ նոր էջեր, աւելի ուժեղ տպաւորութիւն կը գործէ ընթերցողին վրայ, Խ. Հայաստանի քերթողական արտայայտութեանց ամենէն բնորոշներէն և Հոյզալիցներէն մին կրնայ նկատուիլ: Նորենցի և Մահարիի պէս, Ալաղան ալ կը տարփողէ վերանորոգման մեծ երեւոյթի որ կը կատարուի Հայաստանի մէջ, ուրախութեամբ և Հապատութեամբ արրշիո քնարերգութիւնով մը, որուն անկեղծութիւնը

իրենց տաղերը կարդալով միայն ուշադիր ընթերցող մը արդէն կրնայ զգաւ, բայց որուն ինչքան հարազատ ու ինքնարութիւնը ըլլալը մարդաւելի որոշ կը տեսնէ երբ ինծի պէս եղերէ հոն և մօտէն ճանչցեր է այդ երիտասարդները և անոնց զգացումներուն խորութիւնն ու բնականութիւնը: Այդ հատորին մէջ կը զանհնք ամբողջ շարք մը տաղերու ուր իր զաւակներուն կուռ, շարքաշ, անվհատ աշխատանքով վերաշինուող Հայաստանը ինքպինքը կ'երգէ, ասոնց մէջ — ինչպէս Նորենցի, Մահարիի և այնուեղի այժմեան ուրիշ բանաստեղծներու այդ կարդի տաղերէն ոմանց մէջ — կան որ աւելի քարոզ, հրապարակագրութիւն են քան իսկական բանաստեղծութիւն, թէեւ այդ քարոզներն ալ անկեղծ են ու ոգեւորուած, կեանքով, ջերմութեամբ լի. բայց Ալաղանի այս հատորին այդ սեփի տաղերը, մեծ մասամբ, լաւ զրուած, իրբոխտ ու առոյզ չեշտերով թրթուուն, ներդաշնակ ու կորովի բանաստեղծութեան էջեր են: Կան և հոն՝ Հայաստանի բնութեան զեղեցիկ տեսիներ նկարող, այզիներու, արտերու բարի ճոխութիւնը պանծացնող, ծաղիկներու շնորհալի ոգին մեկնարանող նուրբ քերթուածներ: Կան հոն՝ բանաստեղծին անձնական կեանքէն զգացումներ ու յիշատակներ արտայայտող կը տորներ, որոնց մէջ իր բանուոր հօրը — որ ցարդ կը շարունակէ տուն շինել — ուղղուած էջը գմայլելի է: Բայց հատորին ամենէն խորունկ, շահեկան ու հզօր մասը վերջին բաժինն է, Պօկտների հետ, ուր Ալաղան զեղեցիկ ու յուզիչ քերթուածաշարքի մը մէջ՝ կ'ողէ սիրելի ու անմահ զէժքերը Յովհաննէս Թումանեանի, Պետրոս Դուրեանի, Սիմանթօի, Վարուժանի եւ Մեծարենցի: Այդ « տեսիլ » ին մէջ զոր կ'երգէ Ալաղան, Թումանեան կը կատարէ կեղծոնական զերը, իրը մեծ վարպետը արեւելահայ նախկին սերունդի բանաստեղծութեան: Թումանեան, ինչպէս և Դուրեան, Սիմանթօ, Վարուժան ու Մեծարենց, թէեւ իրենց զործով և. Հայաստանի նոր իտէալէն տարբեր իտէալի մը յարած, իրենց տաղանդին

ժեծութեամբ ու ազնւութեամբ — եւ իրենց իր ժողովրդասիրութեամբ — խանգաղատագին հայացման եւ խորին յարգանքի ու սիրոյ առարկայ են Խ. Հայաստանի մէջ։ Ալազան կը կարծէ տեսնել թուժանեանը որ կուղայ այցելել իր աշխատանոցը, եւ կը ցաւի որ արուած չէ իրեն ապրիլ ներկայ չըջանին և զայն երգել ։ Եւ ահա վարուժանի, Սիամանթօի, Դուրեանի եւ Մեծարենցի ստուերները կ'ըրեւան. Թուժանեան զանոնք հայրաբար կ'ընդունի. անոնցմէ իւրաքանչիւրը իր խառնուածքին համեմատ եւ իր ուրոյն ոճով կ'արտայայտէ իր զգացումները ի տես նոր Հայաստանին. ի վերջոյ Սիամանթօ եւ վարուժան կը մեկնին, վասն զի առաջինը « ցեղին վրէժը » կը փնտոէ եւ երկրորդը « ցեղին սիրու դիւցազուն ու վահազնաղարմ արիւնը վարաբը » կ'ուզէ հոն տեսնել տիբական, ու իրենց ուզածը չգտնելուն համար կ'ելլեն կ'երթան, տեսածնուն ուրախ, բայց ոչ լիովին զոհացած, մինչ Դուրեան եւ Մեծարենց, հմայուած, սփոփուած, կը ցանկան մնալ հոն եւ իրենց ցեղին նոր կեանքը ապրիլ ու երգել։ Ամփոփումը զոր կուտամ, շատ հակիրձ է, եւ ազօտ զաղափար մը միայն կուտայ այդ քերթուածաշարքին վրայ, որ մեծարժէք արտադրութիւն մըն է, պէտք է կարդալ զայն։ Պիտի ըսկմ միայն որ վարուժան ու Սիամանթօ, ինչպէս զիրենք ճանչցած եմ, միմիայն բուռն հայրենասէրներ չէին, այլ եւ ընկերական արդարութեան խոչալէն հըրազուրուած մաքեր (Սիամանթօի մէջ անիշխանական մը կար՝ մոլեղին ազգասէրին քով, Եւ Վարուժան Հացին երգը ու կարգ մը ընկերվարական չունչով քերթուածներ դրած է)։ Իմէ այսօր կարենային երթալ Հայաստան, ապահովապէս չէին բաժնուեր անկից, որովհետեւ անոնք էասպէս բանաստեղծ էին, ու բնաւ խմասուակ պոլիտիկոս, եւ պիտի ըմբռնէին որ, ինչպէս Ալազան շատ բաւ բած է այդ քերթուածաշարքին մէջ՝ Յովհաննէս Թուժանեանի բներնով, ցեղին վրէժը հոն է որ իրապէս արդէն լուծուիլ սկսած է (մահուան դատապար-

տուած ցեղին հզօր վերականգնումով) Եւ թէ « ցեղին սիրու դիւցազուն » հայ հայրենիքը վերաշնելու, երխասարդացնելու, զեղեցկացնելու մէջ է որ ամենարեգմնաւոր կորովով մը կ'արտայարաւուի հոն։

Զեւի թերութիւնները որ այս բանաստեղծին առաջին հատորին մէջ կը նկատուէին (արձակունակ, հրազմարակագրական նօթ մը որ մերթ քնարերգութեան սլացքը կը խաթարէր, աւելորդ ընդլայնումներ, անձիշդ բացատրութիւններ, եւայլն) ներկայ հատորին մէջ մեղմացած նուազած են, առանց բոլորովին անհետանալու. աչքի զարնող արատ մըն է վերջին բաժինի քերթուածաշարքին մէջ Մեծարենցի բերանը զրուած « քչիկ մը խորթ է զիս » (փոխանակ իման), որ ոչ արեւմտահայերէն է, ոչ ո եւ է տեսակի հայերէն)։

Ալազան, որ այդ հատորով կ'ընդլայնէ ու կ'ամրացնէ իր տեղը նոր Հայաստանի բանաստեղծութեան մէջ՝ առաջին կարգին վրայ, ուժեղ հրազմարակագիր մըն է նաև, ու եռանդուն, կազմակերպել զիտցող զործիչ մը։ Այն միջօցին ուր Երեւան էի, ինքն էր « Գրողներու Միութեան » քարտուղարը եւ « Գրական Թիրթ »ի խմբագիրը, եւ այդ կրկնակ զերը կը կատարէր զիտակցութեամբ, աւելնով ու թաքմով։

Անակիտի ընթերցողները կը յիշեն որ ան արտառոց յօդուած մը հրատարակած էր ինձի դէմ՝ Մուժանիոյ բանախօսական պտոյտիս առթիւ, յօդուած որուն հարկ եղած պատասխանը տուի այս էջերուն մէջ այն ատեն։ Այն այդ յօդուածը զրած էր ազգեցութեանը տակ արտասահմանեան քանի մը անձկամիտ Հայերու կողմէ տրուած յիմարական մեկնութեանց որոնց համեմատ որպէս թէ այդ բանախօսական պտոյտիս ներքեւ եւրոպական խումբ մը տէրութեանց հակախորհրդային յարձակման ծրագրի մը հայկական ժամանակցութիւն մը ապահովելու (!!!) զիտաւորութիւններ կը թաքշին։ Ինձի դէմ այլանդակ յօդուած զրողներ շատ եղած են. բայց առոնցմէ քիչերը զիտցած

Էն իրենց գործած անարդարութիւնը այնքան տպնուորէն զարմանել, ինչքան Ալաղան ըրաւ։ Մեր մէջ ընդհանրապէս՝ անարդար եւ անազնիւ յարձակում գործողը կը կարծէ իր արժանապատռութիւնը նսեմացնել եթէ իր սըխալը ճանչնայ եւ զարմանէ, մինչ ընդհակառակն ատիկա ապացոյց է սրտի մեծութեան։ Ալաղան ինչն իսկ, Գրողներու Միութեան մէկ երևոյթին ուր հրաւիրուած էի, եկաւ բարեկամի մը միջոցաւ ինծի ներկայացնել տալ ինքնինքը, եւ ամբողջ ժամանակը որ մնացի Երեւան, անկեղծ ու գուրգուրոս բարեկամութեան մը բոլոր արտայայտութիւններով պաշարեց դիս։ Իր այդ վերաբերմունքը ես խորապէս գնահատեցի եւ այդ գնահատումը հրապարակու յայտնել հաճելի պարտք մը կը նկատեմ։

Հոս պէտք է աւելցնեմ նաեւ որ Ալաղան, Նորենցի հետ, նախաձեռնողն ու վարիչն է արեւմտահայ բանաստեղծներու եւ զրադշտներու դործերը և. Հայաստանի նոր սերուղին ճանչներու շարժումին. իրենք է որ խմբադրած էին « Արեւմտահայ բանաստեղծներ » հատորը, իրենք է որ, — խանդավառ համամտութեամբ եւ լուրջ աշխատակցութեամբ Պետհրատի կարող ու համակրելի վարիչին, պոլսահայ եղուարդ Զօփուրեանին, — կը հըրատարակեն Պարոնեանի, Պ. Դուրեանի գործերը, ու պատրաստելու վրայ են Մեծարենցի, Օտեանի, Սիպիլի գործերու վերհրատարակումը։

Ուշադրաւ ու դրուատանքի արժանի է այս Հատորին տպագրական գեղեցկութիւնը, ուր արժանիքի մեծ մասը անշուշտ Պետհրատի վարիչին կը պատկանի։ Ասենէ մը ի վեր Պետհրատի եւ Մելքոնեան Ֆօնտի յանձնաժողովի հրատարակութիւնները կը մրցին իրարու հետ՝ մաքրութեան ու վայելչութեան մէջ։ Սայեադնովայի երգերու հաւաքածուն, Պ. Դուրեանի Հատորը, Մահարիի Մրգահասը, Նորենցի « Լիրիֆական Ֆրոնտը », « Հոկտեմբեր - Նոյեմբեր » ը, Զարենցի « Երկերու » ստուար հատորը, Արեղեանի « Տաղաչափութիւնը », Շա-

հաղիղի « Միքայէլ Նալբանդեանի Դիւանը », Յովհ. Յակոբեանի « Աւղեգրութիւնները » և բոպական լաւագոյն տպարաններուն արժանի հրատարակութիւններ են։ Թուղթին ընտիր ուրակին մէջ բարենիշը պէտք է յատկացնել Մելքոննեան Ֆօնտին, որուն արտասահմանէն բերել տուած ազնիւ թուղթն է որ կը գործածուի այդ գեղարուեստական տպագրութեամբ հատորներուն։ Գովեստի ջերմ խօսք մը եւս ըսելու պարտք կայ՝ այդ հատորներէն ոմանց շապիկի նկարներուն, հեղինակի կենդանագիրներուն, որ գործն են Մարտիրոս Սարեանի կամ Կոջոյեանի սքանչելի տաղանդին։ Ալաղանի այս հատորին մէջ Սարեանի գծած զարդապատկերները եւ հեղինակին կենդանագիրը, շատ գեղեցիկ էջեր են։

Արտասահմանի մէջ վերջերս լոյս տեսած գործերէն պէտք է յիշատակել հետեւեալները. — Վահան Թէքէեանի բանաստեղծութեանց նոր հաւաքածուն, Սէր, ուր Հրաշալի Յարութեան վարպետ քերթողը ամփոփած է 1919էն մինչեւ այսօր իր արտադրած քնարերգական էջերուն մէկ մասը եւ ուր կը գտնենք հեղինակին եւ հայ բանաստեղծութեան գեղեցկագոյն քերթուածներէն մէկ քանին։

Հատորին առաջին մասը կը պարունակէ բաւական ստուար շարք մը մեր ազգային կեանքի վերջին եղերական շրջանէն ներշնչուած բանաստեղծութեանց, որոնց ոմանք սրտի խորունկ աղաղակներ են՝ նուագաւոր քնարերգութեամբ մը եղանակուած, եւ այլք մտածող՝ հրապարակագիրն ու յուղումնական երգիչը կը միացնեն, յաճախ յաջողապէս (ինչ որ որ քիչ կը պատահի)։ Երկրորդ մասը կը բաղկանայ անձնական եսին մէջն մարդ՝ անհատին երազանքներուն, պատրանքներուն, տառապանքներուն խորունկ ու հոգեթով տաւկերգութիւնը լսելի ընող տաղերէ, որոնք Թէքէեանի քերթողական գործին գերազոյն բաժինն են։ Բարձր բանաստեղծութիւն սիրող ամէն Հայ պէտք է այդ հատորն ունենայ իր գրադարանին

մէջ, կամ աւելի ճիշդը՝ իր սնարին մօտիկ:

Երուսաղէմի Միաբանութիւնը հրատարակած է Դուրեկան Պատրիարքի անտիպ գործերու սուաջին հատորը (իրը թիւ 2 « Դուրեկան Մատենադարանի »): Այդ հատորը, որ կը կրէ « Պատմութիւն հայ մատենագրութեան » տիտղոսը, « այլ եւ այլ ժամանակներու մէջ եւ զանազան պատեհութիւններով պատրաստուած հայ մատենագրութեան պատմութեան պատկանող գրութեանց հաւաքում մըն է աւելի, ինչպէս կ'ըսէ հրատարակիչներուն ներածութիւնը, քան թէ այս նիւթին ուսուցման նույիրուած ամրողջական ձևոնարկ մը »: Դուրեկան սրբազան ասոնց մեծ մասը գրած է Արմաշու Դպրեղանքին (1890ական թուականներուն) իր դասերուն համար, մաս մը՝ Պոլսոյ ազգային վարժարաններուն մէջ դասախոսած միջոցին, եւ մաս մը Երուսաղէմի պատրիարք եւ Ժառանգաւորաց Վարժարանի ուսուցիչ եղած շրջանին: Խնչքան ալ հրատարակուելու համար վերջնական խմբագրութիւն ստացած ու լրացած գործ մը չըլլայ, Միաբանութիւնը շատ լաւ ըրած է ի լոյս ընծայելով մեր ցեղին կաղմութեան, մեր դասական լեզուին բնաշրջութեան, մեր հին մատենագրութեան կարեւորագոյն շրջաններուն մասին քննական տեսութեանց ամփոփումներու այդ հաւաքածուն, ուր ողբացեալ ուսուցչապետը խտացուցած է եւրոպացի ու հայ ամենէն ճշմարտախոյզ դիտուն բանասէրներուն կարծիքները, անոնց միացնելով իր անձնական խորհրդածութիւնները, տեսութիւններն ու մեկնաբանութիւնները, որոնց մէջ արժէքաւոր բաններ կան: Հ. Փէջիկեան սոսկումով ւիտի նկատէ որ Դուրեկան սրբազանի պէս բաղմահմուտ մտաւորական մը եւս՝ վերջնապէս լուծուած հարց կը նկատէ (եւ շատո՞նց) Խորենացիի Ե. դարու հեղինակ չըլլալը եւ « դրական կեղծիքով » իր պատմութիւնը իրը Ե. դարու Մովսէսին դրուած ցոյց տուած ըլլալը, — թէեւ անոր ապրած ճիշդ թուականին վրայ սրոշ եղրակացութեան մը չի յանդիր, եւ չհամարձակելով դայն մինչեւ Թ. դար փոխադրել,

հաւանօրէն կարծելով թէ կ. դարուն ապրած է, կ'ենթադրէ որ ուրիշ գրող մըն է որ իր կարգին « կեղծած » է Խորենացին՝ անոր վերագրելով ապահովապէս թ. դարուն վերջերը գրուած եւ Արծրունի իշխանի մը նույիրուած « Պատմութիւն Հովհաննեանց » եւ « ճառ Հովհաննեանց » գրութիւնները, որ Խորենացին հարազատ արտադրութիւններն են (ու իր լաւագոյն էջերէն), եւ որ փաստ մը եւս կը կազմեն թէ Խորենացին կ'ապրէր թ. դարու երկրորդ կեսուն:

Ս. Յակոբեանց Միաբանութիւնը գրքոյկի ձեւով հրատարակած է նաեւ, արտատպելով Սիոնէն, Գարեգին արքեպոս. Յովսէփեանցի « Միսիթար Այրիվաննեցի, նորագիւտ արձանագրութիւն եւ երկեր » աշխատութիւնը, ուր կը գտնենք ներհուն բանասէրին նորութիւններով լի մէկ ուսումնասիրութիւնը ԺԴ. դարու այդ հայ եկեղեցական հեղինակին վրայ, ուսումնասիրութիւն որուն կցած է հրատարակումը այդ հեղինակէն քանի մը անտիպ էջերու, գանձեր եւ ընդարձակ վկայարանութիւն մը (« ստորագրութիւն պատմութեան բազմերջանիկ սուրբ եւ փառաւորեալ Հայրապետին Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի, յօրինեալ ի Տէր Միսիթար վարդապետէ, յեպիսկոպոսէ սուրբ ուլսաբին Այրավանուց »):

Նիկողոս Սարաֆեան, որ մեր գրական նոր սերունդին ամենէն ինքնատիպ դէմքերէն մէկն է, արդիաշունչ բանաստեղծ ու վիպող, հրատարակած է ընդարձակ քերթուած մը, « 14 » ախտղոսով, քերթուած որուն այդ տիտղոսը առած է որովհետեւ Փրանսական յուլիս 14ի աղդային տօնին խրախճանութեանց իրիկունէն թէլադրուած զգացումներու արտայատութիւն մըն է (եւ ատոր համար ալ բանաստեղծը իր այդ քերթուածը բաժնած է 14 դրուագի): Սարաֆեան, լայն շունչով եւ ուժեղ տողերով կ'երգէ կսկիծը, զայրոյթը, ընդվզումը եւ այլ զանազան խոր ու ցնցող զգացումները զոր իրեն կը ներշնչէ պատերազմի ատեն խողիսղուած կամ տարադրութեանց մէջ մահացած հայ մի-

լլոն մը նահատակներուն ողջակիզումէն հոսող արեան հեղեղին պատկերը, մղձաւանջային պատկեր որ իր մտքին առջեւ կը կանգնի ժողովրդական յորդ եւ ազմկայոյդ ուրախութեան պայթումի այդ իրիկունը, այդ լոյսերու, նըւագներու, ալքօներու շոայլութեան մէջ երկող, պարող, հրճուող ամբոխներու տեսարանին քով աւելի եւս մոայլ ու մորմոքեցուցիչ դարձած։ Չեմ հասկնար անարդական բացատրութիւնները որ կ'ուզդուին իրենց ազատ ու հզօր երկրին մէջ իրենց ազգային տօնին առթիւ զուարձացող մարդոց (որ գրեթէ ամենքն ալ ամէն օր չարաչար աշխատող եւ այդպիսի աօնական օրեր քիչ մը խնդալով ու պարելով չունչ առնող խոնարհ աշխատաւորներ են)։ Եթէ ատոնց (ինչպէս բոլոր Դաշնակից ազգերու) քաղաքական վարիչներուն մեղ լքելը կրնանք եւ իրաւունք ունինք այպանել, ի՞նչ իրաւունքով պիտի նախատենք ժողովուրդը, որ նախ իր անկախութիւնը հիմնող եւ ամրապէս հաստատող ու յետոյ իր սամկավարական ազատութիւնը ապահովող ուժեղ նախնիքներ ունեցեր է եւ բնականօրէն անձնատուր կ'ըլլայ՝ իր պատմութեան մէկ մեծ թուականը պանծացնող օրուան մը մէջ՝ ուրախութեան չափազանցութեանց, որոնց մէջ եթէ կան մերթ դռեհկութիւններ, ատոնք իսկ մեծութիւն մը կը ստանան՝ ընդհանուր պատկերին մէջ՝ այդ օր տօնուող դազափարին լոյսին տակ։ Բայց այդ վերապահումէն զատ, քերթուածին բոլոր այն մասերը, ուր պանդուխտ երիտասարդ բանաստեղծը հայ մարտիրոս արիւնին իրեն ներշնչած մտածմանց եւ զգացմանց մրրկայոյդ աշխարհը կը թարգմանէ տենդուս քնարերգութեամբ մը, դիւցազնաշունչ գեղեցիկ ու ազնիւ քերթուած մը կը կազմին (թէեւ՝ ձեւին մէջ ծայրայեղ ու աւելորդ տարօրինակութիւններէ գեռ ոչ բոլորովին զերծ)։

Ս. Ղազարու վանքը հրատարակած է Տոքթ. Վ. Թորգոմեանի « Հայ բժշկական արձանագրաբանութիւն » տիտղոսով գրքոյկը, ուր ամփոփուած են հայրենիքի մէջ կամ օտար

երկիր վախճանած բազմաթիւ հին եւ նոր հայ բժիշկներու տապանագարերու արձանագրութիւնները, ինչպէս եւ արձանագրութիւններ հայերու ձեռքով շինուած աղբիւրներու, հետանդանոցներու, եւն։ Հայ բժշկական պատմութեան, որուն արդէն այնքան ծառայութիւն ժատուցած է մեր յոդնաջան հայրենակիցը, գընահատելի նպաստ մը եւս կը բերէ այս հաւաքածուն։

Արմէն Անոյշ ի լոյս ընծայած է « Օրերուն հետ » տիտղոսով հաւաքածու մը բանաստեղծութեանց, որոնց մէջ կան մերթ սիրուն հասուածներ, բայց ուր ընդհանրապէս աչքի կը զարնեն ձեւի բազմադիմի թերութիւններ։ ունեցած է մերթ լաւ ներշնչումներ, յղացած է յաջող տեսիլներ, բայց անոնց արտայայտութեան մէջ թոյլ է եւ անխնամ։ թերեւս օր մը հասնի մեզի տալու աւելի խտացած ու զտուած էջեր։

Հրանտ Վեհակրօն (Հրանտ Ալատին) հըրատարակած է ընդարձակ վէալ մը, « Վեհաղարձիր աշխատանոց », զոր գեռ ատեն չունեցայ կարդալու։

Արսէն Երկաթ տուած է Գահիրէի « Սահակ Մեսրոպ » Գրատան հրատարակել ձեռնարկած մէկ շարքին՝ հէքեաթ մը, « Կուզիկ Պետօն » տիտղոսով։ Հէքեաթին գաղափարը սիրուն է, եւ կան մասեր ուր այդ քմածին արձակին մէջ բանաստեղծը ինքզինքը կը զգացնէ։ Բայց հապճեպով գրուած կը թուի, եւ հեղինակին յաջող գործերէն կարելի չէ նկատել այդ հէքեաթը։ Իրաւ է որ տղոց համար գրուած է, բայց Անտէրսընի հէքեաթներն ալ տղոց համար գրուած են, եւ սակայն այնքան գեղեցիկ են եւ կատարեալ, որ հասուն մարդիկ ալ մեծ հաճոյքով կը կարդան զանոնք։ Հէքեաթը ամենէն գտուար եւ ամենէն հրապուրիչ գրական սեռերէն մէկն է։

Քանի որ Արսէն Երկաթի վրայ կը խօսիմ, ըսկամ որ իր Փրանսերէն գրած բանաստեղծութեանց վերջին հատորը, Les yeux limpides, ուր կային շատ գեղեցիկ էջեր, ջերմօրէն զնա-

հատուած է Փրանսացի քանի մը քննադատուներէ : Հոս կը թարգմանեմ ասոնցմէ ոմանց կարծէքը :

« Արսէն Երկաթ իրապէս բանաստեղծ մըն է , այն ոռմանթիկ ընտանիքէն , որ քերթուածներ կուտայ ինչպէս խնձորենին խնձորներ : Ասոնցմէ ոմանք սեպտեմբերէն ոսկեզօծուած են ու քաղցրահամ : Մառը խորունկ արմատուրունի եւ առատ հոյզ մը » : Է. Փ. Ֆենալէր

« Բայց արդէն միայն այն ճարտարութիւնը որով հեղինակը արեւմուտքի մեր որոշ ու հակիրճ որիթմերուն ջրանցքին մէջէն կը հոսեցնէ իր հեշտական քնարերգութեան յորդապեղումը , իրեն կ'ապահովէ նուրբ ու թափանցող անհատականութիւն մը » :

Ֆալիւ

« Հոդ կը զտնենք հետաքրքրական նօթագրումներ ու շահեկան զգայնութիւն մը » :

Էմիլ Ռիփեր

« Կշոռութեան ապահով զգացում մը կը յայտնաբերէ եւ կը հնարէ ուշագրաւ պատկերներ » :

Իվ Կանտոն

« Ամէն գործ , իր տպագրուելուն իսկ հետեւանքով , յանկարծ կ'ողողուի տեսակ մը լոյսով , որուն շատեր դժուարաւ կը դիմանան . « Վճիս աչքեր »ը չեն վախնար անկից , անոր առջեւ վար չեն նայիր » :

Հանրի Ֆուա

« Իր պարզ շարագրութեանց մէջ չէ միայն որ այս բանաստեղծը կը գերազանցէ : Նոյնքան յաջող է այն « Սէնֆոնի »ներու շարքին մէջ որ հաւաքածուին վերջին մասը կը կազմէն , ու աւելի լայնարձակ՝ իր դիտաւորութեանց ու անոնց գործադրութեան մէջ » :

Անտրէ Ֆոնիքնաս

Ու Լիոնէլլօ Ֆիունի իտալացի գրադէտը հետեւեալ յառաջարանը տուած է Արսէն Երկաթի Scarabées տիտղոսով արձակ քերթւածներու հաւաքածուին որ նոյնպէս վերջերս լոյս տեսաւ . « Այս արձակ քերթուածները , զիս յուղելէ աւելի , սքանչացումն կը դրաւեն իրենց որոշ ու հեշտական շրջադիմով որ « Պիլիթիսի Իրգերու > կատարելագոյնները կը յիշեցնէ : Տաք զգայնութիւն մը , ուր կը լսուի զնդղնդոցը

մակարանջաններուն գեղեցիկ մարմնոյ մը որ կը պարէ , մեղ կը պարուրէ , երբ կը կարգանք այդ էջերը , ինչպէս հասուն արմաւներու բուրմուն-

քով մը : Հեշտութեան պատկերը հոն երբեք չ'անջատուիր իր լրացուցիչ պատկերէն , մահուան պատկերէն : Շահեկան պիտի ըլլար համեմատել այն եղանակը որով այդ զուգախառնումը կը կատարուի իմ մեծ Լէովիարտիիս բանաստեղծութեան մէջ եւ նեղոսի ափերուն վը-

րայ փթթած այս երիտասարդին բանաստեղծութեան մէջ : Պիտի տեսնուի թէ ինչպէս ինչ որ իտալացիին մօտ յոդնաշխատ փիլիսոփայութեան մը զաղափարաբանական եղբակացութիւնն է , ինքնարուիս՝ ու կարելի է ըսել շրջապատային՝ կոչում մը կը դառնայ այս Եգիպտացիին մօտ որ ընտաներար ապրեր է քանի մը հազար տարիներ հաշուող դամբարաններու քովն ի վեր , եւ որ առանց ճիզի՝ մեռելական երիդակներու մէջ փաթթուած կնոջ մարմինի մը մէջ կը տեսնէ պարի եւ սիրոյ շարժումներուն երկարաձգումը : Ուստի եւ այս բանաստեղծութեանց դուրս կուգայ մելամաղձիկ ու քաղցր ծանրախոհութիւն մը որ վերջինը չէ իր հրապոյըններուն եւ որ կը յիշեցնէ յունական « Մալկաքաղ »ին վերտառական տաղերէն մէկ քանին , ինչ որ պատիկ գովեստ մը չէ » :

Տիկին Ժանին Մէյի վեպը . — « Անահիտ »ի նախորդ թիւի քրոնիկոս մէջ հրատարակած էի Բարգմանութիւնը Տիկին Ժանին Մէյի (Տիկին Յակոբ Անատոնեան) La jeune fille au masque վէպի մասին ֆրանսական մամուլի մէջ երեցած ներբողալից կարծիքներէ ոմանց : Ատոնց վրայ կ'աւելնայ Aux Ecoutes շարաթաթերթին մէջ վերջերս հրատարակուած հետեւեալ յօդուածը .

« Զենք գիտեր թէ ո՞վ է « Ժանին Մէյ »ը : « Դիմակաւոր Աղջիկը » կարդացած ատեն , մարդ որոշապէս կը տեսնէ թէ հեղինակը նիւ նորք կ'ապրի եւ կատարելապէս կը ճանչնայ Միացեալ նահանգները , թէ ընդգծելու իսկ պէտք չունի՝ գիծով մը , բառով մը , ոչինչով մը

ողելու համար այնտեղի բնանկար մը, զգացում
մը, իրականութիւն մը բոլոր այն ընթերցողնե-
լուն մտքին մէջ որ Հըսուընի ափունքներուն վը-
րայ ապրած են :

« Բայց ինչ որ աւելին է , այն խորհրդապահ-
հութիւնն է , այն թաքթը , այն կատարեալ վա-
յելլութիւնը պատմուածքի մը , որ վերջապէս
գայթակղական է , բայց որ ոչ մէկ կէտի վրայ
չի ծանրանար , հակառակ գրելու մեթոտներուն
այն անճարակներուն զոր բնապաշտ վիպասան-
ներ կը կոչեն : « Դիմակաւոր Աղջկէկը » դասա-
կան վէպ մըն է ինչպէս « Ատոլֆը » կամ « Մա-
նուն Լէսքօն » :

« Զարմացած ենք տեսնելով որ քիչ խօսեցան այս գրքին վրայ, որ շատ բարձր է այն գործերէն որոնց մասին այնքան աղմուկ հանեցին զրական մրցարշաւներու միջոցին (կոնքուրի, «Վի էուկօդ»ի և այլ միիթարութեան մէծ մրցանակներ) : Ուրախ պիտի ըլլայինք եթէ Ռընէսանսի մրցանակին ժիւրին աչքը գարձրնէր այս գործին վրայ որ պիտի մնայ, երբ ոյնքան հատորներ որ այս տարի մրցանակ ստացան, բարեպատեհ մոռացման մը մէջ թաղուած պիտի ըլլան » :

« Հօկ » ամսագիրը. — Քանի մը ամիսէ ի վեր Փարիզի մէջ սկսած է հրատարակութել, Հօկի Ֆրանսայի կեղրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, ամսագիր մը որ « Հօկ » անունը կը կըէ : Անոր ծրագիրն է պարբերաբար մանրամասն տեղեկութիւններ տալ լի . Հայաստանի ճարտարաբուեստական ու մտաւորական կետնորի Երևայինուրուն շուար, ինչպէ եւ առասահմանի Հայութեան մէջ ի նպաստ լի . Հայութանի զատադրութ որո՛ու ըործերուն և սի՞ : Այդ ամսագունք, որու հինգերորդ թիւր ելաւ արդէց, կ'առատակալց, արտառ ։ Ժառ եան գրողներու հետ, լի . Հայաստանի ռանոթ Դէֆեր, Դերենց Դէմքիրնեաւ, Գր. Վարդան, Վ. Թուժենց, Վ. Նորենց, Ալառան, Գուրգէն Մահարի, Տարօնցի, Գեղամ Սարեան, Խնչպէս եւ Աւետիք Իսահակեան, Տիկին Զարպէլ Եսայեան, եւ այլն : Խնամքուի խմբա-

զրուած այս ամսագիրը՝ մեր հայրենիքին
մէջ կատարուած յառաջիմութիւնները դա-
ղութահայութեան ճանչցնելու գործին կարեւոր
նպաստ մը կը բերէ, եւ իբր այդ անոր տարա-
ծումը ցանկալի է :

Հ. Փէջիկեան և Ս. Ղազար — «Բաղմալէստ» »ի մէջ երեւցած երկու խմբագրականներու առթիւ, ուր Հ. Փէջիկեան անձիշդ ու անհարկի բաներ ըստ էր իմ մասիս ինչպէս եւ մեր արդի գրողներէ ոմանց մասին, « Ապագայ »ի մէջ հրատարակեցի վերջերս շարք մը յօդուածներ, ոչ միայն որովհետեւ պէտք տեսած էի այդ ուստափեամանց խախուտութիւնը ցոյց տալու, այլ եւ որովհետեւ ատիկա առիթ մըն էր իմ տեսութիւններս յայտնելու մշտական շահեկանութիւն ունեցող կարգ մը հարցերու վը-րայ որոնց դպած էր Հ. Փէջիկեան բաւական ձախաւեր ձեռքով մը: « Բաղմալէստի խմբագրակետը այդ թերթի վերջին թիւնին մէջ անդրադարձած է այդ հարցերուն այնպիսի ձեռով մը որ զիս կը ստիպէ անզամ մը եւս երկու տողով ցոյց տալու իր բոնած դիրքին հիմնական սիսալը:

Թէ Հ. Փէչիկեան, իրը կաթոլիկ կրօնաւոր,
անհասկանալի դտնէ որ աղատախոհ մը մաս-
նակցի կրօնապետի մը ընտրութեան, Կ'ըմբռ-
նեմ ատիկա. Հոռմի Պատր ուրիշ բան չէ բայց
եթէ պետք կրօնքի մը զոր զանազան աղգերու
պատկանող միլիոնաւոր անհատներ կը դաւա-
նին: Բայց Հ. Փէչիկեան հարկ եղած մտաւոր
դոյզն ճիգը չէ կրցեր ընել ըմբռնելու համար
որ պարագան նոյնը չէ Հայոց ազգային Եկե-
ղեցւոյն պետին, աշխարհի ամէն կողմը ցրուած
Հայերու միջնւ կատ մը կաղմող այդ աղգային
որքան կրօնական հաստատութեան գլուխին
համար: Այդ պետին ընտրութեան կրնայ մտա-
նակցիլ ո եւ է Հայ որ աղգասէր է եւ կը յար-
դէ այդ հաստատութեան մէր աղգին ու մէր մը-
շակոյթին մատուցած ծառայութիւնները.
« Հաւատացեալ » ըլլալու պէտք չկայ ատոր
համար. աչքէ անցուցէք ցուցակներն այն պատ-
դամաւորներուն որ մասնակցած են մէր վերջին

կաթողիկոսական ընտրութեանց, եւ պիտի տեսնէք որ անոնց մէջ մէկէ աւելի եղած են անոնք որ այս առթիւ դատավիետուած անձին մտայնութիւնն ունեցած են: Հայաստանեալց եկեղեցին աւելի լայնամիտ է ու ներողամիտ, աւելի մօտ է ոգևով Քրիստոսի Աւետարանին: Երբ վախճանեցաւ Մկրտիչ Պէտիկթաշեան — որ լուսաւորչական ու կաթոլիկ Հայերու միջեւ եղբայրական մերձեցում հաստատել ջանալու զեղեցիկ գերը կատարեց՝ իր հայրենասէր Հայ եւ իր աղատախոհ միտք (տոկմերու տառին չկառչած, այլ ճէիտ, իմաստասիրական լայն աստուածապաշտութեան մը յարած, ինչպէս Հիւկօն), Հայ կաթոլիկ Պատրիարքարանը ուր Հասունեան տարրը գերակշու էր այդ պահուն, վարանեցաւ անոր թաղումը կատարելու. պէտք եղաւ որ ներսէս պատրիարք Վարժապէտեան իմացնէ կաթոլիկ Պատրիարքարանին որ եթէ ան չկատարէ թաղումը, Հայոց ազգային եկեղեցին պիտի կատարէ զայն ամենամեծ չուփով. ատոր վրայ, ու Միսիթարեանց ալ պնդումով, յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Հայ կաթոլիկ եկեղեցիին մէջ, եւ Պոլսոյ ամբողջ Հայ համայնքը՝ առանց կրօնական խրութեան՝ համախմբուեցաւ այդ մեծ Հայուն գերեզմանին չուրջ: Միսիթարեան մը չի կրնար Հասունեան ողի ունենալ. սակայն կը ցաւիմ ստիպուած ըլլալուս նկատել թէ, ներկայ պարագային մէջ, Հ. Փէտիկեան, փոխանակ Պէտիկթաշեանի լայն մտայնութեան մօտենալու, մոլեռանդ Հասունեանց խորհելակերպն ընդգրկած ըլլալ կը թուի, եւ ատոր համար է որ խորապէս սխալած է իր այդ անձահ յարձակումը գործելով: Իսկ ո եւ է չքմեղանք չունի երր զիս կը ներկայացնէ իրը յանկարծ « ջերմենոնդ հաւատացեալ » ձեւացող, որովհետեւ ատոր համար ո եւ է փաստ չունի եւ չի կրնար ունենալ. ես միշտ կ'երեւամ այն ինչ որ եմ, ոչինչ « ձեւանալ »ու երբեք չեմ զիջած: Հ. Փէտիկեանի յօդուածին մէջ՝ ամենէն աւելի այդ ժրի ու կոպիտ զրպարտութիւնն էր որ զիս զարմացուց ու զայրացուց ու մզեց զիս այդ յօդուած-

ծով հրապարակաւ զրադելու:

Կ'ըմբոնեմ, դարձեալ, որ Հ. Փէտիկեան, իր կարգապահ կղերական, ինքզինքը պարտաւոր զգայ Երգ Երգոցին միստիքական նշանակութիւն տուող եկեղեցական հին աւանդութեան հաւատարիմ մնալու. հող՝ Հայաստանեալց եկեղեցին ալ համաձայն է արդէն կաթողիկ եկեղեցոյն: Բայց ծիծաղելի է Երբ կը դայթակղի, կը փրփրի ու քՓրելու կ'ելլէ տեսնելով որ ազատ մտքեր չեն կրնար իրը խորհրդանշական հոգեշունչ քերթուած ընդունիլ մարմնական հրավառ սիրոյ հրաշալի երգերու այդ թատերաձեւ հաւաքածուն, որ Սողոմոն թագաւորին գործն ալ չէ արդէն, այլ անձանօթ հրեայ մեծ բանաստեղծի մը արտադրութիւնը ուր Սողոմոնն ալ կը յիշատակուի: Ատիկա, հեռու իմ մէկ զիւտս ըլլալէ, շատոնց ընդունուած բան մըն է եւրոպական բանասիրութեան մէջ, եւ յայտնի է որ բանասիրութիւնը եկեղեցական ժողովներէն չէ որ կ'ընդունի իր լոյսը, այլ այն թանկագին յատկութենէն զոր բնութիւնը տուած է մարդուն եւ որ կը կոչուի բանականութիւն:

Գալով Խորենացիի ինդրոյն, որ կրօնական ո եւ է հանգամանք չունի, հոտ՝ Հ. Փէտիկեանի յամառումը զայն Ե. զարու մարդ համարելու, բոլորովին աններելի է: Ատիկա վերջնապէս լուծուած խնդիր մըն է, եւ շատոնց: Պէտք չունիմ ատոր համար ոչ Հ. Ակինեանին ոչ Պ. Մանանդեանին ապահովելու. ու բնաւ միշտ չէ թէ Ալիշանի, Նորայրի ու Հ. Գ. Զարպհանէլիանի կարծիքը այս մասին, իրը կարծիքը հսկաներու, կրնայ ջախջախիչ հեղինակութիւն մը նկատուիլ. Հ. Զարպհանէլիան միջակ բանասէր մը եղած է, ո եւ է հսկայութենէ հեռու. Ալիշան հսկայ մըն էր արդարեւ, իրը բանաստեղծ, իրը մարդ, իրը բազմաշխատ բանահաւաք, բայց արդիական ողիով ու մեթոտներով գիտուն մը չէր. Նորայր բարձմահմուտ բանասէր մըն էր, որ ջանացած է ունենալ զիտական ու քննական ողի, բայց եւ մերթ որոշապէս սընհաններու մէջ ինկած է. այդ երեքէն ալ՝ իրը

իսկական դիտուն՝ չատ աւելի արժէք ունեցող եւրոպացի ու հայ բանասէրներ վճռական փաստերով հաստատած են որ Խորենացի Ե. դարու մարդ չէ : Ասոր դէմ ելլել՝ կը նշանակէ արեւուն լոյսին աշքը փակել :

Տասներորդ անգամ ըլլալով կը կրկնեմ որ ու եւ է մէկը իրաւոնք չունի մեղադրել Խորենացին՝ իր պատմութիւնը զրելու ատեն ի գործ դրած « դրական կեղծիք »ին համար . Ես համամեմ չեմ անոնց որ անարդական բառերով կ'որակեն այդ կեղծիքը . այդ կեղծիքը դրական սեռ մըն էր հին ատեն եւ Խորենացի զայն կիրարկած է հայրենասիրական , քաղաքական ու դրական բարձր նպատակի մը համար : Խորենացին մեր հին մեծագոյն դրագէտներէն մէկն է , եւ իր « Պատմութիւնը » չատ տեսակէտներով նշանաւոր ու արժէքաւոր գործ է , բայց ոչ իսկական պատմաբանի աշխատութիւն , այլ Հայրենասէր դրագէտի արտադրութիւն : Կը մնար ճշդել թէ Ե. դարուն ապահովարար չապրած այդ հեղինակը ո՞ր դարուն է որ ապրած է . Պ. Մանանդէան՝ ըստ իս՝ վճռապէս լուծած է այդ հարցը . եւ որովհետեւ իր փաստերը ինծիթուեցան յստակ ու զօրեղ , համամտութիւնս յայտնեցի : Հ. Փէջիկեան , որ « Երկիրը չի չարժիր » պնդողներուն մտայնութիւնը պահէր է դեռ , վաղը ինք ալ պիտի ստիպուի ընդունիլ թէ երկիրը կը չարժի եւ Խորենացին Թ. դարուն վերջերը դրած է իր պատմութիւնը :

« Բաղմավէպ »ի նորագոյն թիւին մէջ , Հ. Փէջիկեան նորէն թաթի պղտիկ հարուած մը տալ փորձեր է ինծիթ Զարենցի « Երկիր »ու հատորին վրայ իր դրած յօդուածով : Զարենցի քերթուածներուն լաւ ու յաջող կտորները ցոյց տալ ջանալէ յետոյ (չատ անմիշդ ու քմահաճ ձեւով) ելեր է ըսել թէ Զարենց իր այս ամբողջական երկերու հաւաքածուէն դուրս ձգեր է եղէր քերթուածներ զոր իս որպէս թէ ատենով զովեր եմ եւ զոր ինքն իսկ իր անարժէք մէկդէ նետեր է : Ասիկա բոլորովին հակառակ է ճշմարտութիւն : Զարենցի վրայ տարիներէ ի վեր գրածներս մէջտեղն են . ամէն ոք կրնայ

դանոնք փնտուել ու նորէն կարդալ . անոնց մէջ իր անոր լաւագոյն էջերը յիշատակուած ու ներբողուած կտորներէն ոչ մէկը Զարենց դուրս չէ ձգած իր հաւաքածուէն (բաց ի « Ես իմ անուշ Հայաստանի »էն եւ ատոր պէս քանի մը ուրիշ կտորներէ , որ չատ զեղեցիկ են եւ դոր դուրս ձգած է՝ ուրիշ տեսակէտներով , ուրոնք սխալ տեսակէտներ են) :

Հ. Փէջիկեանի հետ այս բանավէճը կ'ուղղվէմ փակել՝ թելագրութիւն մը ներկայացնելով թէ՛ Բաղմավէպի խմբագրապետին , թէ՛ Ս. Ղազարու ամբողջ Միաբանութեան , թելագրութիւն որ էապէս բարեկամական է այդ մէծ Տան հանդէպ , որուն համար ունեցած սիրոյ վաղեմի զգացումներս այսպիսի բանավէճներով արդէն չեն կրնար ու եւ չ չափով փոփոխութիւն : Հրապարակագրութիւնը , գիտական քննադատութիւնը այն ճիւղերը չեն որոնց մէջ Միիթարեանք փայլած են : Ս. Ղազար մեղի տուած է Բագրատունիի եւ Ալիշանի պէս երկու մէծ բանաստեղծներ , նոյն Բագրատունիին ինչպէս եւ Հիւրմիւլի եւ Ղաղիկեանի պէս առաջնակարդ թարգմանիչներ , արժէքաւոր բանասէրներ՝ Հ. Խնձօնէանէն , Հ. Աւետիքնանէն , Հ. Զամչեանէն սկսեալ մինչեւ Հ. Գարրիկլ Այգապովսքի , Նորայր Բիւղանդացի , Հ. Վարդէան Հացունի , Հ. Գ. Նահապետեան եւ այլք , ու վերջապէս ամբողջ չարք մը աղդասէր ու արուեստասէր բազմարդիւն դաստիարակներու ինչպէս Հ. Գետրոս Մինասեան , Հ. Արքահամ Ճարեան , Հ. Ա. Գասպանտիկեան , Հ. Յ. Թորոսեան , Հ. Ս. Սահակ Տէր Մոլսէսեան եւայլք : Այդ է իրենց կոչումը . հոտ է իրենց կատարած ու կատարելիք բուն գործը , որ մէծ է , եւ որուն համար անոնք մեր ժողովրդին սիրոյն ու յարդանքին արժանացած են : Հրապարակագրութիւնը եւ դրական քննադատութիւնը (մասնաւորապէս՝ նոր դրականութեան արտադրութեանց նուիրուած քննադատութիւնը) վանքի մը պատերուն մէջ ծաղկելիք ճիւղեր չեն : Միայն Հ. Կարապէտ Տէր Սահակեանն է , որ , աղնուաշունչ բանաստեղծ ու արժէքաւոր

բանասէր, ինքզինքը յայտնեց նաև՝ Ֆրի-
պուրկ եւ Փարփղ իր կատարած համալսարա-
նական ուսումնասիրութիւններէն յետոյ՝ գը-
րական ճշմարիտ քննադատ, աւելի ճիշդ՝ գը-
րական պատմագիր, այն ալ՝ հին մեծ հեղի-
նակներու նուիրուած աշխատութեանց մէջ. իր
երկու Փրանսերէն ընդարձակ ուսումնասիրու-
թիւնները Շաթոսըրիանի իրիներիքն եւ Լա-
մարթինի Հրեշտակի մը անկումին վրայ,
պատուական դործեր են, որոնց հայերէն
Ք'արգմանութեան մը հրատարակումը շատ
ցանկալի է, ինչպէս եւ այդ ողբացեալ տաղան-
դաւոր մտաւորականին բոլոր գործերուն վեր-
հրատարակումը։ Գրական քննադատութեան ու
հրապարակագրութեան անվերջ փորձերը զոր
կ'ընէ տարիներէ ի վեր Հ. Ս. Երեմեան, տը-
ղայական արդիւնքներու միայն յանգած են.
Հ. Երեմեան համակրելի մարդ մը եւ գրա-
կանութեան ջերմ սիրող մըն է, բայց զժրախ-
տարար բոլորովին զուրկ գրական հասկացո-
ղութիւնէ եւ ո եւ է տեսակի տաղանդէ (հակա-
ռակ գրական գրեթէ բոլոր սեռերուն զպած ըլ-
լալուն)։ Բնաւ չզարմացայ երբ Թովմաս Թէր-
զեանի քերթողական գործին քննական հրա-
տարակութեան առթիւ Բազմավէլին մէջ ելաւ
հրատարակեց յօդուած մը ուր Թէրզեանի պէս
վարպետի մը մեծ բանաստեղծ ըլլալը կամ ըլլ-
լալը խնդրոյ առարկայ կը դարձընէր եւ ուր կը
յայտարարէր թէ այդ հրատարակութիւնը՝
բանաստեղծին համբաւը բարձրացնելու տեղ՝
անոր վնասելու բնոյթ ունի եղեր (!!!), որով-
հետեւ պէտք էր եղեր բանաստեղծին լաւագոյն
էջերը միայն հատորի մէջ ամփոփել եւ ան-
տիպներէն շատերը՝ իրր թոյլ գըուածքներ՝
մէկդի զնել (մինչ անվիճելի պարտականու-
թիւն է Թէրզեանի պէս քերթողի մը քննա-
րկական բոլոր արտագրութիւնները հրա-
տարակել, եւ արդէն անոր ամենէն թոյլ էջն
իսկ Հ. Երեմեանի « գրական » գործերու ամ-
բողջ շեղչակոյտէն աւելի կ'արժէ)։ Այս՝ չզար-
մացայ Գրագէտ Հայերու շարքին (որուն տիս-
դրան իսկ գրական սխալ մըն է) հեղինակին

գրչէն ելած այդպիսի քննադատութիւն մը
կարդալով, բայց զարմացայ ու ցաւեցայ Ս.
Ղազարու պաշտօնաթերթին մէջ այդպիսի հ-
րախայարանութիւն մը հրատարակուած տես-
նելով (եւ այն ալ Մ. Ռափայէլեանէն եղած ա-
մենէն մեծ գրական ուժերէն մէկուն գործին
այդքան խնամեալ հրատարակման մը առթիւ)։
Հ. Փէջիկեանի հրապարակագրական եւ գրա-
դատական փորձերն ալ իրենց արդիւնքով վար
չեն մնար Հ. Երեմեանի տարիներէ ի վեր սխալ
համբու մէջ թափած ջանքերու ողբալի ար-
դիւնքէն։

Ս. Ղազարու Միարաններէն մենք կը
սպասենք, ոչ թէ զիրենք նսեմացնող այսպիսի
փորձերու մէջ ժամանակ եւ ուժ կորսնցնել,
այլ իրենց բոլոր եռանդն ու միջոցները նուի-
րել չարունակելու այն գործը զոր իրենց Տան
լաւագոյն ներկայացուցիչները այնքան փայ-
լուն ու արդիւնաւոր կերպով կատարած են ու
կը կատարեն ցարդ այսինքն՝ կը սպասենք որ
տան մեր ազգին նոր բանաստեղծներ, նոր
թարգմանիչներ, նոր դաստիարակներ եւ նոր
բանասէրներ (ջանալով որ այս վերջինները
հետզհետէ աւելի մօտենան այն գիտական ճըշ-
մարտախոյզ ողիին զոր Վիեննայի Միթթար-
եաններն ընդգրկած են առաջին օրէն)։ Ո՞ր է
այն հայրենասէր Հայը որ չի զնահատեր այն
մեծապէս աղջօղուտ գործը զոր կատարեց այդ
Միարանութիւնը հիմնելով Սէվրի հայկական
դպրոցը, շարունակելով հանդերձ պահպանել
Վենետիկի վարժարանը, եւ ո՞գ է որ սրտանց
չի մաղթել որ այդ կրկին կրթարաններէն ել-
լեն նոր Պէջիկթաշեաններ, Թէրզեաններ, Ա-
ճէմեաններ, Ծերենցներ, Մամուրեաններ,
Արփիարեաններ, Վ. Ավամեաններ, Վարու-
ժաններ։ Ո՞ր Հայն է որ չի զնահատեր այն
թանկապին ծառայութիւնը զոր հանգուցեալ Հ.
Ղազիկեանը մատոյց մեր գրականութեան՝
այնքան բազմաթիւ ու կարեւոր օտար հրա-
շակերտներ խնամուտ ձեռքով մը հայացնելով։
Ով յարգանքի ուրիշ զգացում չունի Հ. Վ. Հա-
յունիի հայ հին կեանքի զանազան երեւոյթնե-

ըու նուիրուած մեղուաջան ուսումնասիրութեանց, Հ. Յ. Աւգերի հայ մանրանկարչութեան մասին աշխատութեանց (որ դժբախտարար կիսատ մնացին), Հ. Յ. Թորոսեանի Կորիւնի Վարք Մաշըոցին վրայ հրատարակած շահեկան նկատողութեանց, Հ. Գ. Նահապետեանի հայ նախաքրիստոնէական ճարտարապետութեան մասին ուշազրաւ հետախուզութեանց և նմանօրինակ այլ բանասիրական ճիշդերու համար որ Ս. Ղազարու վանքին մէջ կը կատարուին: Հ. Պոտուրեան ատենով սկսած էր հոն պատուական գործ մը, այն է հրատարակել մէր հին մատենագիրներու, մասնաւորապէս միջնադարեան հեղինակներու անտիպ մընացած գործերը, և ծրագրած էր նաեւ ի լոյս ընծայել վանքին բաղմաթիւ հին ձեռագիրներու յիշատակարաններուն հաւաքածուն. ան մէկնեցաւ ու այդ գործը չչարունակուեցաւ, — և սակայն ի՞նչքան կարեւոր անտիպ էջեր կան հրատարակելի. ի՞նչքան ունինք հին կարեւոր հեղինակներ, ինչպէս օրինակ՝ Յովհաննէս Երզնկացին, որոնց երկերու ամբողջական հաւաքածուն հրատարակող ձեռքերու դեռ կը սպասէ: Հ. Ղազիկեան կիսաւարտ ձգեց իր հայ Մատենագիտութիւնը, որ կոչուած էր Ս. Ղազարու կոթողական դործերէն մին ըլլալ. Ինչո՞ւ — անգամ մը ևս այս կոչը կ'ուղղեմ — իր ընկերները չլրացնեն այդ մէծ աշխատանքը և չհրատարակեն զայն: Հ. Արսէն Բաղրատունիի Հայկին գեղեցկագոյն հատուածներուն, Ալիշանի լաւագոյն գրաբար բանաստեղծութեանց, մեր հին մատենագիրներու ընտափիր էջերու աշխարհաբար թարգմանութիւն մը — ինչպէս թելադրեցի արդէն անգամ մը, — Ս. Ղազարու Միսիթարեանները կրնան տալ մեզի. Հ. Փէջիկեան լսեց այդ կոչս և Ալիշանի գեղեցիկ քերթուածներէն մէկ քանին յաջողապէս աշխարհաբարի վերածելով հրատարակեց « Բաղմավէօ »ի մէջ, բայց չչարունակեց: Այդպիսի աշխատութիւններ է որ կը սպասնք սակայն, ամէն բանէ առաջ՝ Հ. Փէջիկեանէն և վանքին իր ընկերներէն: Ս. Ղազարու — և

մեր այլ վանքերու — միաբաններն են որ, արտասահմանի մէջ, այդպիսի աշխատանքներ կատարելու համար հարկ եղած բոլոր դիւրութիւններն ունին (« արտասահմանի մէջ » կ'ըսեմ, որովհետեւ այժմ Խ. Հայաստանի մէջ, վանական ըլլալու պէտք չկայ այդ դիւրութիւններն ունենալու համար, եւ հոն այլ եւս աշխարհական գրագէտներն ու բանասէրներն են որ կը կատարեն ու հետզետէ աւելի մէծ չափով պիտի կատարեն այդ բոլոր աշխատանքները, իրենց այդ հմտական գործունէութեան մէջ ունենալով նաեւ անշուշտ աշխատակցութիւնը կֆմիածնի Միաբանութեան գիտուն անդամներուն): Հ. Փէջիկեան, որ համալսարանական կրթութիւն ստացած է, լատիններէն լաւ գիտէ ու ճարտար տաղաչափ է, ինչո՞ւ չի տար մեզի թարգմանութիւններ լատին այն մէծ հեղինակներուն որոնցմէ ոչինչ ունինք աշխարհաբար թարգմանուած (Ովրասիոս, Լուկրետիոս, ինչպէս և Տակիտոս, Կիկերոն, Էւայլն). ինչո՞ւ ձեռք չի դարներ Հ. Ղազիկեանի անաւարտ թողած Մատենագիտութիւնը լրացնելու գժուար բայց անհրաժեշտ ու մէծապէս ցանկալի աշխատանքին, ինչո՞ւ չի մտածեր յօրինել լատին գրականութեան պատմութիւն մը, ինչ որ չունինք հայերէն լեզուով: Փոխանակ Հայաստաննայց նկեղեցոյ կաթողիկոսական ընտրութեանց մանրամասնութիւններով անհարկի կերպով զրադելու, կամ Խորենացին Ե. դարու մարդ ըլլալուն համոզուած Հայերը նեղմորօքն քարկոծելու կամ մէր նոր զրականութեան արժէքաւոր դէմքերէ ոմանց յատկութեանց ու թերութեանց մասին տհաս վճիռներ արձակելու, եթէ Հ. Փէջիկեան նուիրուի այն լուրջ ու բեղմնաւոր աշխատութեանց որոնց ակնարկեցի վերեւ, թէ՛ ինքոյնքը զուր տեղ ծիծաղելի դարձնելու վտանգին պիտի չենթարկուի եւ թէ՛ կարեւոր ու մնայուն ծառայութիւններ մատուցած պիտի ըլլայ մէր ժողովուրդին:

Ա. Նիկոլի երկու զրոյլիները. — Ա. Նիկոլ ստանունին տակ թաքնուած զդուելի հրէշը

որ երկու տարի առաջ « Սուրբիա և ՄԵնք » ախտղոսով գրքոյի մը հրապարակ հանած էր, վերջերս երկրորդ գրքոյի մըն ալ մէջտեղ նետեր է՝ նոյն խորհրդաւոր, գողունի, դաւադրական ձեւերով։ Այդ գրքոյիները նպատակ ունին սուրբիացի ժողովուրդը գրգռել Կիլիկիոյ պարզումէն յետոյ իրենց երկիրն ապաստանած ափ մը Հայութեան դէմ, ներկայացնելով զայն իրը այդ երկրին բնիկ ժողովուրդն արհամարհող, ինքինքին այդ երկրին մէջ քաղաքական իրաւունքներ վերագրող, հոն հայկական օճախ մը հիմնել ծրագրող։ Եւ զրուած են այնպէս, որ կարծուի թէ հեղինակը դաշնակցական գործիչ մըն է։ Ապահովապէս, զրողը՝ վարձկան սրիկայ մըն է որ Թուրքերու թելազրութեամբ այդ ցափուտուքները չարագրած է, և թէ նոյն խակ թուրքերէն զրուած եւ հայերէն գէշ գիտցող զաղիր միջատի մը կողմէ թարգմանուած չեն ատոնք։

Առոր հեղինակը դաշնակցական մը չէ անշուշտ ու չի կրնար ըլլալքայց այդ կեղծարարական թունաւոր խոտը դաշնակցական պոռոտախօսութեանց հողին վրայ բուսած է։ Դեռ երկու տարի առաջ դաշնակցական մամուլը լի էր Թուրքիոյ դէմ սպառնալիքներով։ իրենց նախավերջին ընդհանուր համարակացին, « ամէն միջոցներով Թուրքիան տկարացնելը » դաշնակցական գործունէութեան նպատակներէն մին կը հոչակէին։ այն օգնութիւնը զոր տուին քրդական ապատամբութեան, Սուրբիոյ մէջ քիւրտ պարագլուխներու հետ իրենց պետերէն ոմանց խորհրդաւոր տեսակցութիւնները, իրենց մամուլին մէջ քրդական ապատամբութեան համար կատարուած աղմկալից փրոփականատը, այդ ապատամբութեան յաղթանակին վրայ իրենց դրած միամիտ յորսերուն հրապարակումը, քէմալեան Թուրքերուն այն զաղափարը տուին թէ հայ գաղութները, հետեւելով Դաշնակցութեան, իրենց երկրին դէմ յարձակողական գործունէութիւն մը ծրագրած են եւ կարձեցին թէ Սուրբիոյ Հայերն ալ համամիտ ու

մասնակից են այդպիսի շարժման մը, ինչ որ բոլորովին սիսալ էր։

Արտասահմանի Հայերը երբեք չեն մոռնար որ ազգային իրաւունքներ ունին կոխուուած եւ թէ իրենց ազգին դէմ գործուած անօրինակ ոճիրը հատուցում մը կը պահանջէ, բայց — քանի մը դաշնակցական ցնորատեսներէ զատ — բաւական խելք ունին ըմբոնելու համար որ կարելիսութիւն չկայ իրենց ուժերով այդ արդարութեան գործն իրականացնելու։ Անոնք համոզուած կը մնան թէ հանգամանքներն օր մը կը փոխուին, ու — ինչպէս միշտ տեսնուած է պատմութեան մէջ — արդարունք՝ գէթ իր նուազագոյն չափով՝ իր անհրաժեշտ գոհացումը կը գտնէ։

Քէմալական թուրքիան ոչ միայն բացարձակապէս ջախջախեց քիւրտ ապստամբութիւնը, Քիւրտերէն ամբողջ զանգուածներ ջարդեց ու մնացորդները մեծ մասամբ տեղահան ըրաւիրենց բնավայրէն, — որով եւ տկարանալու տեղ աւելի գորացաւ ու երկիրը աւելի թրքացուց, — այլ եւ արտաքսեց երկրին քրդաբնակ շրջաններուն մէջ մնացած քիչ մը Հայերը որ եկան մերկ ու բոպիկ Սուրբիա ապաստանիլ, ու սկըսաւ մէկ կողմէ Փրանքո — թուրք դաշնագրին մէջ (1) Սուրբիոյ Հայոց աննպաստ տրամադրութիւններ զնելու աշխատիլ եւ միւս կողմէ Սուրբիացիները զրդուել Հայերուն դէմ՝ սուրբիական թերթերէ ոմանց մէջ հակահայ յօդուածներ հրատարակել տալով եւ այս Նիկոլեան զղուելի զրքոյիները հրապարակ նետելով։

Բայց դաշնակցականները Հայ ազգին մէկ մասն են միայն, եւ անոնք ալ՝ տարիէ մը իվեր Թուրքիոյ դէմ այդ մեծխօսիկ ճամարտակութիւնները գաղըքեցուցած են։ Իսկ չկայ մէկ Հայ մը, դաշնակցական կամ ոչ — դաշնակցական, որ Սուրբիոյ ժողովուրդին համար եղբայր

(1) Այդ ջանեմերը, հակառակ « Տէպա »յի բդրակցութեան որուն մնայլ տեղեկուրինները չհաստատուեցան, յանգած են շատ չնչին (զրեքէ անզոյ) արդիւնքներու։

բական զգացումներ շունենայ. չկայ մէկ հայ
մը որ Սուրիոյ մէջ հայկական օճախ հիմնելու
արտառոց դաղափարն ունեցած ըլլայ: Մեր
մամուլին մէջ այդ Ա. Նիկոլի այնքան նողկալի
որքան ծիծաղաչարժ հրատարակութիւնները
հերքող ու խարանող յօդուածներ շատ երեւ-
ցան. բայց առ չի բաւեր. արարերէն դիտցող
Հայեր պէտք է սուրիական մամուլին մէջ այդ
դրքոյկներուն կեղծիքն ու դաւը մանրամասն
ու յստակ ապացուցումով երեւան բերող յօդ-
ուածներ հրատարակեն:

Սուրիա ապաստանած Հայերը, որ արդէն
սուրիական քաղաքացի եղած են, իրենց աղ-
պային մշակոյթն ու կրօնական համայնքներու
կազմակերպութիւնները պահելով հանդերձ՝
Սուրիոյ յառաջդիմութեան համար աշխատելէ
ուրիշ նպատակ չունին: Եթէ օր մը Եւրոպական
աէրութիւն մը իր շահուն համար թաթը դնէ
Սուրիոյ զրացի հարուստ Կիլիկիային վրայ,
Կիլիկէցի Հայերը որ ապաստանած են Սու-
րիա, անշուշտ կը դառնան իրենց ծննդավայ-
րը, ուր հող, տուն ու յիշատակներ ունին, հոն
տալքելու համար իրը հայ համայնք մը, առանց
հոն նոր հայ Պետութիւն մը հիմնել մտածելու:
Ազգ մը երկու Պետութիւն չ'ունենար: Դէպքե-
րը բերին որ Հայ Պետութիւն մը վերակադ-
մուի կովկասեան Հայաստանի մէջ. այդ Պե-
տութիւնը կենդանի է եւ անոր կեանքը ա-
պահովուած է. հոն է Հայոց « ազգային տու-
նը »: Սուրիային, Յունաստանէն, Պուլկարիա-
յին կամ ուրիշ ու եւ է օտար երկիրներէ, այն
Հայը որ կ'ուզէ հայ հողի վրայ հայ պետական
կեանքով ապրիլ, պիտի երթայ հոն, ոմանք վա-
զր, այլք քիչ յետոյ, մաս առ մաս :

Պէտք է ասոնք վերջնական պայծառու-
թեամբ հասկցնել մեր սուրիացի եղբայրնե-
րուն, եւ Թուրքերուն ալ, որպէս զի Սուրիա-
ցիներուն մէջ այլ եւս մէկ հոգի չգտնուի այդ-
պիսի մութ հէքեաթներու ականջ կախող, եւ
որպէս զի Թուրքերն ալ զուր տեղ ծախք չընեն
այլ եւս այդպիսի լղբճուկ շըշորդութիւններ
հրատարակելու համար:

Արփիարեանի մասին նորեկ: — Վաղեմի
դաշնակցական մը, Պ. Վահան Մազմանեան,
Յառաջին մէջ հրատարակեր էր վերջերս ըն-
դարձակ յօդուած մը ուր կը բերէր նոր փաստ
մը Արփիարեանի « մատնիչ » չըլլալուն: Կը
յայտարարէր թէ ինք զայն մօտէն ճանչցած է
Պոլիս 1895 — 96ի շրջանին, եւ կրնայ վկայել
թէ ան շատ լաւ գիտէր ոչ միայն Հնչակեաննե-
լու այլ եւ Դաշնակցականներու դաղտնի հա-
ւաքավայրերը, եւ սակայն ոստիկանութիւնը
երբէք տեղեկութիւն չունեցաւ այդ հաւաքա-
վայրերու մասին: Արդ, Դաշնակցութիւնը
կ'ամբաստանէր Արփիարեանը իրը նազըմ փա-
շայէն վարձուած լրտես մը եւ իրը այդ զայն
մահափորձի ենթարկեց. վարձուած լրտես մը
անշուշտ է՛ն առաջ յեղափոխական կազմակեր-
պութեանց կամ զէթ անոնցմէ մէկուն թաքըս-
ոցը պիտի յայտնէր ոստիկանութեան: Բայց
այս փաստը բերելէ յետոյ Արփիարեանին
մատնչութիւն վերագրողներուն դէմ, Պ. Մազ-
մանեան կը դրուատէ Դաշնակցութիւնը որ
« մեղայագիր » զրող եւ ատով յեղափոխականի
անվայել բարոյական տկարութիւն ցոյց տուող
Արփիարեանը մահուան դատապարտած է
« յեղափոխութեան սրբութիւնն ու բարձրու-
թիւնը փրկելու եւ այդ կարգի աններելի սայ-
թաքումները խափանելու համար »: Արդ, Ար-
փիարեան իր մեղայագիրը գրած է 1890ին,
մահափորձը կատարուած է 1896ին. ըմբոնելի՞
րան է որ « հայ յեղափոխութեան պատիւը
փրկելու » նախանձախնդիր կուսակցութիւն մը
տարիներով սպասած ըլլայ իր այդ որոշումը
տալու համար: Եւ այդ երկու թուականներն ի-
րարմէ բաժնող վեց տարուան միջոցին, Արփի-
արեան՝ Շահնազարի հետ՝ հիմնած է « Հայրե-
նիք »ը, որուն մասին այնքան ջերմ գովիստնե-
րով կը խօսի նոյն ինքն Պ. Մազմանեան, եւ ո-
րուն առաջին տարիներուն ընթացքին՝ Արփի-
արեանի ամենէն մտերիմ ու սիրալիր աշխատա-
կիցներէն եղան երկու թունդ դաշնակցական-
ներ, Շանթ եւ « Օդիմդա » (Վռամեան) ինչ-
պէս եւ դաշնակցականներու բարեկամ Մելքոն

Կիւրճեան, որ յետոյ մահափորձին դվխաւոր մզիչներէն եղաւ:

Ո՞չ, մահափորձին բուն պատճառը, մասսամբ՝ Կիւրճեանի մէջ որոշ ատենէ մը յետոյ ծնած ու հետզհետէ զարգացած անձնական ատելութիւնն էր, եւ զվխաւորապէս՝ Հնչակեան կուսակցութեան (որ այդ միջոցին աւելի զօրեղ էր քան Դաշնակցութիւնը) է՛ն կարեւոր ուժերէն մին ներկայացնող Արփիարեանը վարկարեկելով ու ջնջելով մրցակից Հնչակեանութիւնն իսկ վարկարեկելու եւ տկարացնելու ներքին մտածումն էր:

Գալով այն դերին զոր Արփիարեան եւ իր թրքահայ Հնչակեան ընկերներուն մէծ մասը իրեն հետ՝ կատարեցին Եւրոպայի մէջ 1896էն սկսեալ, երբ զատուեցան հին Հնչակեաններէն ու ստեղծեցին Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը, այդ դերը՝ զոր Պ. Մազմանեան կը դատափիւտէ իրը յեղափոխական շարժումը տկարացնող, իրը վատառողջ, եւն ., գերազանցապէս ազգասիրական, ողջամիտ ու առողջ դեր էր. եւ քանի որ Անահիտն ալ կը յիշէ Արփիարեանի ու Բաշալեանի նոր կեանքին ու Մարտին հետ՝ իրը այդ « Թուլացուցիչ ոգին » մէր մէջ տարածող, պիտի ըսեմ որ ես հպարտ եմ այդ զգաստացուցիչ ուղղութեան առաջին արտայայտիչներէն մին եղած ըլլալուս: Ու կրնամ աւելցնել որ Արփիարեանէն ազգուելով չէ որ այդ ուղղութիւնն ընդգրկած եմ: Այդ ձեւով Հայաստանն ազտաելու կարելիութիւնը երբեք չէի տեսած, և ատոր համար ո՛չ Հնչակեան, ո՛չ զաշնակցական կուսակցութեան անդամ եղած էի: Երեք հարիւր հաղար հոգի պարապ տեղը կորսնցնելիս յետոյ, պարտականութիւն էր կոչ ընել այս ժողովուրդին որ, ջախջախուելու դատապարտուած մասնական ցոյցերու սիստեմին մէջ յամառելով ջարդերու պատրուակ Հայթայթելու տեղ, իր ուժերը ինայէր եւ պատեհ բուպէի մը՝ լուրջ պատրաստութեամբ՝ որոշ ու նպաստաւոր շրջանի մը մէջ (եւ ոչ թէ ամէն տեղ) ապստամբութիւն մը յարուցանելու յատկացնէր իր զոհուելու պատրաստ կորովնե-

րը եւ հասնէր դրական ու տեւական արդիւնքի մը: Ժողովուրդ մը՝ դարերէ ի վեր մէծազանցուած կոտորածը իրը կառավարական միջոց գործադող բարբարոս իշխանութեան մը գարշապարին տակ նետելն ու այդ արիւնհեղութիւններէն յուղուելով միջամտող ու հայկական հարցը դրապէս լուծող « Եւրոպական վեց պետութեանց » ցնորական յոյսին կառչիլը, յեղափոխութիւն չէր ինծի համար, այլ ինքնասպանութիւն: Անդրանիկի պէս ըմբռուտ հոգի մը եւ քաջարի կոռուող մը եթէ օր մը վերջապէս զըդուանքով քաշուեցաւ այդ տեսակ յեղափոխութենէն, ճիշգէ նոյն մտածումով էր, « զուր է Հայերու կոտորուելուն պատճառ ըլլալ, յոյս զնելով Եւրոպական վեց պետութեանց վրայ որ յայտնի էր թէ պիտի լրջօրէն չմիջամտէին թըլքահայաստանը զրաւելով հոն ինքնավար Հայաստան մը վերահաստատելու համար »:

Արփիարեան սակայն հետզհետէ ապիկար վարիչ մը յայտնուեցաւ այդ նորակազմ կուսակցութեան մէջ, որ կ'ուզէր աւելի իմաստուն ու շրջահայեաց կերպով գործել քան անցեալին մէջ, բայց որ կը մնար յեղափոխական, եւ կը ձգտէր լուրջ ապստամբութիւն մը պատրաստել: Իր ապիկարութեան համար է որ ան հեռացուեցաւ այդ կուսակցութեան կեդրոնական վարչութենէն, եւ ոչ թէ մատնիչ նկատուելուն համար: Ու վերջ ի վերջոյ եթէ իր նախկին Վեր. Հնչ. ընկերները զինք մահափորձի ենթարկելու որոշումը տուին, անոնք այդ աններէի գաղափարն ունեցած են որովհետեւ անկեդրոնական վարչութենէն հեռացուելէ յետոյ կուսակցութենէն ալ քաշուեցաւ եւ սկսաւ չշղոք թերթերու մէջ կատաղի եւ անուղղամիտ պայքար մը մզել իր երէկուան կուսակցական բնկերներուն դէմ, եւ նաեւ որովհետեւ այդպիսի մահապատիմներով սարսափ ազդելու եւ ապստամբական ծրագրին համար հարկ եղած մէծ գումարները աշարեկուած հարուստներէ կորպելու Հնչակեան ու գաշնակցական հին ու մոայլ մեթուր պահած էին դեռ դժբաղդարար:

Արփիարեանի պարագան մէր վերջին կէս

դարու պատմութեան ամենէն տիսուր էջերէն մէկն է . տիսուր , բայց ոչ կնճռոս ու մութ : Մատնիչ չէր ան , այդ հարցը վերջնապէս լոււծուած է : Դաշնակցականներն ինչպէս վերակազմեալ Հնչակեանները յանցաւոր են՝ իրք մարդ իր թերութիւններն ունեցող , բայց մատնիչ չեղող եւ իրք հանրային գործիչ ու տաղանդաւոր գրադէտ իր ազգին ծառայութիւններ մատուցած մտաւորականի մը դէմ մահափորձի որոշում տուած ըլլալնուն համար :

Դրօշակի հարց . — Սա իրողութիւնը միայն որ այսպիսի հարց մը , ինքնին այնքան յստակ , վէճերու եւ նոյն իսկ կոխմներու տեղի կուտայ մեր ամենէն կարեւոր գաղութներէն ոմանց մէջ , նշան մըն է թէ ի՞նչքան հիւանդ է մեր հանրային եկանքը արտասահմանի մէջ : Այդ հիւանդ կացութիւնը հետեւանք է դաշնակցական պարագլուխներու ոչ այնքան գրօշապաշտութեան որքան բանատիրական մոլուցքին , որ հին ցաւ է եւ զանազան ձեւերով արդէն յայտնուած է անցևալին մէջ : Առեն մը ան երեւան եկաւ մեր Եկեղեցիները միթինկավայր դարձնելու կամ չդարձնելու խնդրոյն մէջ : Բայ դաշնակցականց , եկեղեցին « ազգին տունն » ըլլալով , ամէն կուսակցութիւն , ամէն անհատ իրաւունք ունէր՝ կրօնական արարողութեանց պահերէն գուրս՝ ո եւ է նիւթի վրայ բանախօսութեանց համար եկեղեցւոյ բնմը գործածելու : Եւ որովհետեւ այլք կը մտածէին , ամենայն իրաւամբ՝ թէ անպատշամ էր ատիկա եւ թէ եկեղեցին բացափիկ պարագաներու մէջ միայն (ազգային հանդէսներ , գպրոցական հանդէսներ) կրնար աշխարհիկ բնոյթով հաւաքոյթներու ժողովավայր գառնալ , կատաղի կոխմներ յառաջ եկան , նոյնիսկ քանի մը Հայեր սովաննուեցան « բաց » բասպետներուն « հերոսական » մահակներուն տակ : Ի վերջոյ հայ ժողովուրդի ողջամտութիւնը գերակշիռ հանդիսացաւ , եւ շատոնց ի վեր դաշնակցականներն իրենք իսկ մտքերնէն չեն անցըներ այդ հարցը վերզարթեցնել : Այսօր , նոր կարգախօսն է՝ « Եռագոյն գրօշակը անհրաժեշտ է պարզել մեր բոլոր հաւաքոյթ-

ներուն մէջ . ով որ ատոր կը հակառակի , Հայ չէ , պոլչէվիքներէն վարձուած գործակալ է » : Եւ այս եղանակին վրայ՝ ահա զզուելի կոխուելու , գայթակղեցուցիչ տեսարաններու , օտար կառավարութեանց մօտ անամօթ մատնութեանց շարք մըն է որ ծայր է տուեր :

Ի՞նչ է խորքը հարցին : Եռագոյն գրօշակը ծնաւ կովկասեան Հայաստանի Հանրապետութեան կազմուելէն յետոյ : Ան ընդգրկուեցաւ մեր ամրողջ ազգին իրք Հայ Հանրապետութեան գրօշակը , իրք մեր ազգային գրօշակը : Ան այդպէս ալ մնաց մինչեւ կարսի պարաւութիւնն ու Ալեքսանդրապոլի տիսուր դաշնագիրը , մինչեւ խորհրդային ձեւին տակ Հայաստանի Հանրապետութեան վերականգնումը եւ Լօղանի մէջ թրքահայ դատին խողխողումը : Ճիշդ չէ թէ այդ գրօշակը ծնունդ էր մեր մէկ ժիլիոն նահատակներու հեղեղօրէն թափուած արինին եւ մեր հազարաւոր կամաւորներու զանազան ճակատներու վրայ ցոյց տուած քաջութեանց : Առ ճիշդ պիտի ըլլար եթէ Թրքահայաստանը կամ Կիլիկիան ազատագրուած ըլլային : Կովկասեան Հայաստանի Հանրապետութիւնը եւ անոր գրօշակը ծնան ոռւս յեղափոխութեան հետեւանքով . նոյն ձեւով ծնան նաեւ Վրաստանի եւ Ազրպէճանի Հանրապետութիւններն ու անոնց գրօշակները , հակառակ որ այդ երկու երկիրներու ժողովուրդները ո՛չ մարտիրոսական արին թափած էին , ո՛չ ալ Դաշնակցներու կողքին կոռուած : Բայց ինչ ձեւով ալ ծնած ըլլան այդ Հանրապետութիւնն ու իր գրօշակը , ինչ տիսուր դէպքեր ալ որ պատահած ըլլան այդ Հանրապետութեան երկուքուկէս տարուան կեանքի ընթացքին , այդ Հանրապետութիւնն ու այդ գրօշակը մեր ազգին դարաւոր գերութենէ վերականգնումի մեծ թուականը կը ներկայացնէին , ազգային հանդամանք ունէին , ու մինչեւ այսօր կը մնան ու միշտ պիտի մնան ամենայարգելի յիշատակներ ամէն հայրենասէր Հայու համար : Արտասահմանի Հայերէն անոնք — շատ սակաւաթիւ — որ այդ գրօշակը « քուրջի կտոր » կ'անուանն , յիմար-

ներ են: Սակայն այսօր՝ տառերկու տարիէ ի վեր, կը գտնուինք նոր ու որոշ կացութեան մը տոջեւ, կացութիւն որուն էական, տիրական ևարրը՝ և. Հայաստանի գոյութիւնը, տեւականութիւնն ու կենսունակութիւնն է, միակ ամուր ու սրտապնդիչ տարրը, որմէ գուրս մեր ազգին ապագան ապահովող ոչինչ ունինք: Արտասահմանի Հայութիւնը՝ բաց ի զաշնակցականներէն՝ կը ճանչնայ Խորհ. Հայաստանը իրը Հայ ազգային պետութիւն, թէժիմի ինչ ինչ կողմէրու մասին իր վերապահումներն ունենալով հանդերձ. կը ճանչնայ Խորհ. Հայաստանի կառավարութիւնը իրը օրինաւոր իշխանութիւն մեր հայրենիքին, եւ կ'ուզէ իր գործակցութիւնը բերել անոր հայրենացն ու ազգահաւաք պործին: Ան Հայաստանի շփրկուած ըրջաններուն մէջ մեր ժողովուրդին իրաւունքներուն անջինջ մնացած ըլլալուն հաւատքն ունի, բայց կը մտածէ թէ օր մը այդ իրաւունքներուն որոշ չափով յարգուիլն իսկ կախում ունի մեր այժմեան կենդանի Հայաստանին զարգացումէն եւ անոր և. Միութեան զօրութեան վրայ կրթւնած մնալէն: Դաշնակցութիւնը բոլորովին տարրեր կարծիք ունի այդ էական հարցի մասին. ան կը հաւատայ թէ ինք պիտի կարողանայ իր ուժերով՝ կամ իր ետեւէն քաշելով արտասահմանեան Հայութեան մեծ մասը՝ միացեալ եւ անկախ Հայաստան մը ստեղծել, եւ անհրաժեշտ կը նկատէ որ եռագոյն դրօշակը սպարզուի մեր հաւաքոյթներուն մէջ՝ իրը խորհրդանշան միացեալ եւ անկախ Հայաստանի դադասիարին(1): թէ Դաշնակցութիւնը, իր կազ-

(1) Ճիշդ այս բովէիս, ահա կը տեսնեմ Պոսրընի « Հայրենիք »ին մէջ խմբագրական մը ուր եռագոյնին տրուած այդ նշանակութիւնը եւ անոր հանդիսաւոր պարզումին մէջ և. Հայաստանի այժմեան հայ իշխանութեան դէմ քշնամական կեցուածքի մը գտումը՝ որոշապէս բանաձեւուած են. « ... Անոնք որ կը պաշտպանեն եռագոյնը, դրօշակի լարը չէ որ կը պաշտպանեն, այլ այն մեծ ու նուիրական

մած հաւաքոյթներուն մէջ պարզէ այդ դրօշակը՝ իրը միացեալ եւ անկախ Հայաստանի զաղափարին խորհրդանշան եւ իրը տեսակ մը բողոք Հայաստանի արդի իշխանութեան դէմ (իր ժէսթը յստակօրէն այդ կրկնակ նշանակութիւնն ունի), ատիկա իր իրաւունքն է, ու ոչ ոք մտքէն կանցընէ իրեն արգելք հանդիսանալ ատոր մէջ: Բայց Դաշնակցութիւնը իրաւունք չունի բոնադատել արտասահմանի Հայութեան իրեն պէս չմտածող ստուար զանդուածը (իր գրեթէ բոլոր կազմակերպութիւններով, Հայաստանեայց եկեղեցի, Բարեգործական, Դրաբոցներ, Հայրենակցականներ, ևն.) որ իր բոլոր հաւաքոյթներուն մէջ պարզէ այդ դրօշակը: Վերջերս՝ Շիքակոյի, Գահիրէի, Լիօնի մէջ պատահած ամենացաւալի դէպքերը՝ միայն ու միայն դաշնակցականներուն իրենցմէ դուրս եղած Հայութեան աղատութիւնը բոնարաբելու եւ իրենց կամքը անոնց պարտադրելու չանքերուն հետեւանք են: Այդ դրօշակը պարզելով կրնա՞նք զոնէ Հայ աղգայնութեան ճանաչումը ստանալ Տէրութիւններէն օտար երկիրներու մէջ ցըրւած Հայերուն համար: Ո՛չ, դրօշակ ի ձեռին, պիտի մնանք նորէն « Հայ ծագումով զաղթական »: Տէրութիւնները այդ դրօշակը այլ եւս չեն ճանչնար իրը գոյութիւն

զաղափարը, զոր կ'արտայայտէ այդ լարը իր գոյներով: Աղատ, անկախ եւ միացեալ Հայաստանի զաղափարն է որ մարմնացած է եւագոյնին մէջ: ... Ինչո՞ւ Հայաստանը պիտի դադրի կենդանի իրականութիւն մը ըլլալէ մեղի: համար, երէ մենք իրաժարինք իւրացնելէ անոր վրայ այժմ ծածանող օտար դրօշակը, որ Մոսկուայէն պարտադրուած է եւ միջազգային յեղափոխութեան դրօշակն է: Միքէ Հայաստանը, կենդանի Հայաստանը աւելի պաշտած չե՞նի ըլլար, երէ բոլշեվիկեան կարմիր դրօշակի փոխարէն, որ ցարական դրօշակէն աւելի արժէք մը չունի Հայութեան համար, շարունակենք պաշտել մեր ազգային եռագոյնը ... եւն. »:

ունեցող անկախ տէրութեան մը խորհրդանշաւնը, անոր պարզումը թոյլ կուտան (tolérer) իր պատմական յիշատակ մը, իր ցեղանշան մը (1): «Գաղթական» ժամանակաւոր ու տըլիուր անուանակոչութիւնը վերջ պիտի գըտնէ այն օրը միայն երբ Հայրենիքն դուրս զանուով Հայերը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կարենան դառնալ. առ է լուծումը, որ այդ ճամբով միայն կրնայ զալ, եւ որ մը պիտի զայ անշուշտ, չ շատ ալ հեռու չէ թերեւս այդ օրը, քանի որ Ա. Միութիւնը եւ արեւմտեան տէրութիւնները հետղհետէ աւելի կը մօտենան իրարու: Բայլ թէ Մոսկուան ու Երեւանն են որ արտասահմանի Հայութեան այս կամ այն քաղաքական հոսանքին կամ կրօնական պետերուն միջոցով կուզեն այդ գրօշակի գործածութիւնն արգելել, բացարձակ սուտ մըն է, որուն չեն հաւատար նոյն իսկ դաշնակցական հրապարակադիրները որ դայն կը յեղյեղեն: Արտասահմանի այն բոլոր Հայերը որ կը մտածեն թէ այդ գրօշակը յարգելու լաւագոյն եղանակը զայն ցոյցի ու վէճի առարկայ չդարձնելն է, իրենց հայեացքներուն հետեւելով է որ այդ ուղեգիծը որդեկրած են ու պէտք չունին ոչ մէկ տեղէ հրահանք ստանալու: Առոր համար երթալ այդպիսիները մատնանիշ ընկեր օտար կառավարութեանց իր պուլէվիդի գործակալներ, զզուելի ցածութիւն է: Այդ քսութեան զիջանողները

(1) Օտար կառավարութիւնները որ այդ բոյլատու վերաբերմունքն ունեցած են ցարդ (երբեք չտալով սակայն այն նշանակութիւնը գոր դաշնակցականները կուտան եռագոյնի պարզումին), կրնան այդ բոյլատութեան ալ վերջ դնել՝ երեք դաշնակցականները ամէն տեղ Շիխսկի կամ Եգիպտոսի մէջ ըրածնուն պէս եռիւի ու ծեծկուէի պատճառ դարձնեն եռագոյնի պարզումը. Եգիպտոսի կառավարութեան կողմէ արդէն իսկ դրուած արգելքը՝ դաշնակցականներուն յիմարական ընթացքին ընական հետեւանքն է:

շատ լաւ գիտեն որ Ա. Հայաստանի ու եռագոյնի հանդէպ իրենցմէ տարբեր մտածող Հայերը ոչ միայն պուլէվիդ չեն ոչ ալ պուլէվիդմէ զործակալ, այլ Ա. Հայաստանի «ազգային» տեսակետով մեծ արժէքը եւ անոր մէջ կատարուած հայրենացն գործին կարեւորութիւնը ըմբռնելով հանդերձ՝ համայնավարութեան արտասահմանի Հայոց մէջ տարածման որոշապէս հակառակողներ են:

Ներկայ կոփեները՝ գրօշակի շուրջ՝ անիմաստ են ուրեմն, եւ հայ ժողովուրդի վարկին ու գաղութահայութեան շահերուն վնասելէ ուրիշ արդիւնք չեն կրնար ունենալ: Արտասահմանի Հայութիւնը գրօշակ չունի այսօր, ինչպէս որ պաշտօնապէս ճանչուած ազգայնութիւն ալ չունի, «գաղթական» է: Տիուր է այս կացութիւնը որուն ենթարկուած են հարիւր հազարաւոր Հայեր, բայց այդ է կացութիւնը: Այդ տիսուր կացութեան մէջ, մեր միակ մխիթարութիւնը եւ բարոյական նեցուկը՝ Խորհ. Հայաստանի գոյութիւնն է: Արտասահմաննեան Հայոց հաւաքոյթներու մէջ, երբ հարկ ըլլայ՝ գրօշակ պարզել, — որովհետեւ կան շատ պարագաներ ուր ո եւ է գրօշակի հարկ չկայ — պէտք է պարզել գրօշակը այն երկրին որուն հողին վրայ հիւրընկալուած է այդ հաւաքոյթները կազմակերպող գաղութը: Իսկ Դաշնակցութիւնը կրնայ իր հաւաքոյթներուն մէջ, ինչպէս ըստ արդէն, պարզել եռագոյնը ինչքան ուղէ: Այդպէս ընելով, Դաշնակցութիւնը հետեւողական կը մնայ իր ընդգրկած ուղեգիծին: Բայց Դաշնակցութիւնը, երբ ուրիշ կազմակերպութիւններու հետ կը մասնակցի հաւաքոյթի մը կամ երբ կը դժնուի չէզոք հաստատութեանց կազմած հաւաքոյթներու հանդէպ, ո եւ է իրաւունք չունի «գոռապայութեամբ» բոնագատել միւս կազմակերպութիւնները որ եռագոյնը պարզեն, երբ անոնք ամենայարգելի եւ ամենալուրջ պատճառներով ատոր համաձայն չեն:

Կը մնայ՝ իր բացառիկ երեւոյթ՝ ֆրանսական բանակի նախկին կամաւորներու լնկերութեան, Հ. Մ. Բ. Ռ. ի եւ նմանօրինակ կաղ-

մակերպութեանց պարագան։ Ասոնք, իբր որոշ (ու ոչ - քաղաքական) կազմակերպութիւններ, իրենց անդամներուն մեծամասնութեան քուէով որոշեր են եռագոյնը պարզել՝ միջազգային հանդիսութեանց մասնակցելու ասեն, իբր նշան իրենց « Հայութեան »։ Ատոնց մասին քննադատութիւն ընող շատ քիչ եղաւ ցարդ։ Անոնք՝ միջազգային տօներու, թափօրներու, մրցումներու մէջ՝ պէտք ունին արդարեւ իրենց հայկական հանգամանքը ցոյց տուող նշանի մը, եւ որովհեաեւ կարմիր գրօշակը կարելի չէ գործածել, կը պարզեն եռագոյնը իբր հայկական խորհրդանշան։ Տրուած ըլլալով սակայն որ դաշնակցական պարագը լուսները Խորհ։ Հայաստանի դէմ իրենց ատելութիւնը հետզհետէ աւելի բուռն կերպով կ'արտայայտեն, մինչ արտասահմանի Հայութեան մէջ այդ կենդանի ու զարգացող Հայաստանին համար համակրութիւնը կ'ընդլայնի ու կը դօրսայ, անկարելի չէ որ այդ կազմակերպութիւններն ալ վաղը իրենց օրոշումը վերաքննելու մղուին, իրենց հայկական հանգամանքը ցոյց տուող նշանադրօշ մը ընդունելով՝ փոխանակ եռագոյնին, որ դաշնակցականներուն բըռնած քաղաքական ուղեղծին հետեւանքով՝ Խ։ Հայաստանի թշնամի այդ ուղեղծին յայտանիշն ըլլալ սկսած է դժբախտարար։

Շիքակոյի ցուցահանդէսին մէջ պատահածը ատոր մէկ ապացոյցն է։ Զուր տեղ դաշնակցական թերթերը կը դատափետեն Ամերիկահայոց առաջնորդ Ղեւոնդ Դուրեան եպիսկոպոսը այդ ցուցահանդէսին մէջ իր ունեցած վարմունքին համար որ տրամարանական, խոհական ու արի վարմունք մըն է։ Ան դեռ Շիքակօչասած, ցուցահանդէսին հայկական բաժնին կազմակերպիչ հայ մասնախումբը որոշած է եղեր եռագոյն դրօշակ չպարզել բեմին վրայ։ Հայ երգեր պիտի երգուէին, հայ պարեր պիտի պարուէին, հայ եպիսկոպոս մը խօսք պիտի առնէր, յայտնի պիտի ըլլար հոն հաւաքուած միջազգային հասարակութեան թէ այդ բաժինը հայկական էր, ուրեմն եւ անհրաժեշտ պէտք

մը չկար դրօշակ պարզելու։ Զէր կարելի սպասել Ղեւոնդ Դուրեան եպիսկոպոսէն, որ եռագոյնին պարզումը պահանջէր։ Դուրեան եպիսկոպոսի, ինչպէս արտասահմանի բոլոր հայ եկեղեցական պետերուն, պարտքն է հետեւիլ այն ուղեղծին զոր ընդգրկեց Մայր - Աթոռը հանգուցեալ Գէորգ Ե. կաթողիկոսին օրէն իսկ, եւ որ պարտադրուած ուղեղծին մը չէ - թող ստոր վատահ ըլլան ամենքը, — այլ էջմիածնայ ամբողջ Միարանութեան անկեղծօրէն ընդգրկած ուղեղծին է։ Հայկական օրուան հանդէսին սկսելու պահուն, դաշնակցականներ կուգան յանկարծ՝ իրենց կուսակցութեան որոշումով միայն՝ ու բեմին վրայ կը ցցեն եռագոյնը, մինչ ուրիշ դաշնակցականներ հասարակութեան մէջէն իրենց գրպանէն կը հանեն ու օդին մէջ կը բարձրացնեն փոքրիկ եռագոյն դրօշներ։ ատիկա քաղաքական որոշ ցոյց մըն էր, որ այդպիսի հանդէսի մը մէջ, միջազգային հասարակութեան մը առջեւ, այդ ձեւով մանաւանդ կատարուած, բոլորովին անձունի եւ անխելք էր։ Ղեւոնդ եպիսկոպոս լիովին իրաւունք ունէր պահանջելու որ որոշ հատուածի մը կողմէ քաղաքական ցոյցի ձեւ առնող այդ ինքնադլուխ կարգադրութիւնը չպահպանուի՝ որպէս զի ինք կարենայ բեմ գալ ու խօսիլ։ Եռագոյն դրօշակը անպատուղները զայն այդ ձեւով դործածողներն եղած են այդ պարագային (1)։

(1) Բացատրական մանրամասն յայտարարութիւնը զոր Շիքակօի հայկական յանձնախումբը երասարակած է եւ զոր այս քրոնիկիս փորձերը սրբագրած միջոցին կարդացի Պայքարի մէջ, ցոյց կուտայ որ խումբ մը դաշնակցականներու ունեցած վերաբերմունքը Շիքակօի պատմութեան մէջ աւելի եւս տգեղ ու դատապարտելի նկարագիր ունեցած է քան ինչ որ լրագրաց տուած հակիրն տեղեկութիւններէն իմացած էինք։ Այդ յայտարարութենէն անգամ մը եւս՝ ու աւելի պայծառ կերպով՝ կ'երեւայ ինչքան Ղեւոնդ եպիսկոպոս Դուրեանի վար-

Ներկան արդէն սկսած է ցոյց տալ, բայց ապագան աւելի որոշ պիտի ցոյց տայ, թէ արտասահմանի Հայութեան մէջ՝ մեծամասնութեան եւ դաշնակցական փոքրամասնութեան ընդգրկած քաղաքական երկու ներհակ թէզերէն ո՞րը աւելի լրջօրէն հայրենասիրական է :

Հայ տպագրական տառերու բարեփոխումը. — Երեւանի մէջ ատենէ մը ի վեր կը զբաղին այս հարցով, որու մասին արտասահմանեան հայ մամուլին մէջ ալ շատ գրուեցաւ վերջերս :

Այս հարցը նման չէ ուղղագրութեան չա-

մունիքն եղած է ուղիղ, իմաստուն եւ արի, ու կ'իրեւայ նաեւ թէ ինչքան Յանձնախումբին խոկ — ու մասնաւրապէս անոր նախազահին՝ Պ. Կարապետ Փուշմանի — վերաբերունիքը յսուակատես հայրենասիրութեամբ ու քաքրով ինչպէս կորովով լի եղած է այդ հարցին մէջ :

Յանձնախումբը երկար խորհրդակցութիւններէ յետոյ որոշեր է եռագոյն չպարզել եւ այդ որոշման համակերպէր է յանձնախումբին դաշնակցական անդամն ալ, պայմանով որ ծերակուտական Քինկը հրաւիրուի իբր բանախոս։ Յանձնախումբը այդ առաջարկը մերժեր է, եւ ամենայն իրաւամբ, որովհետեւ Քինկ կատադի թշնամի մըն է եռք. Միութեան. եւ ասյահովապէս իր նառը և. Հայաստանի դեկանարմերում դէմ յարձակում մը եւ « Միացեալ եւ Անկախ Հայաստանի » ծրագրին ջատագում մը պիտի ըլլար ինչ որ, այդ գուտ հայկական - մշակութային հանդէսին մէջ բոլորովին անհահ, Յանձնախումբին անդամններուն — ու գաղութահայութեան ալ — մեծամասնութեան ժաղաքական ուղեգծին հակառակ թէզի մը պաշտպանութիւնը պիտի ներկայացնէր։ Յանձնախումբը խնդրած է Յուցահանդէսին ընդհանուր կազմակերպիչ ամերիկեան Քոմիտէի նախագահ Պ. Սքրեյֆմանն որ ինք արտասանէր ամերիկեան ազգին Հայ ժողովրդի հանդէպարեկամական զգացումներն արտայայտող նառը. խումբ մը դաշնակցականներու ինինա-

բափոխման հարցին։ Բնաւ պէտք չկար մեր դասական ուղղագրութեան դպչելու. մեր տպագրական տառերէն մէկ քանիին աւելի յստակ ու ոմանց ալ աւելի կոկիկ ձեւ տալու հարցը բանաւոր կը թուի արտասահմանեան հայ մտաւրականներու մէկ մասին ալ։ Այդ ոգւով փորձ մը ըրած է ատենով ձանիկ Արամեան, եւ իր հնարած տառերը ընդգրկուած են ամբողջ Հայութեան։ Պ. Եազուրեանի առաջադրութիւնները լաւ են, բայց յօրինած տառերը մեծ մասամբ անյաջող. իր հնարած տառերը չատերը տպեղ են, ամբողջութիւնը աններգաչնակ, աչք յոզ-

կամ որոշման առջեւ Ղեւննդ եպիսկոպոս եւ Յանձնախումբը չէին կրնար զլուխ ծռել։ Պ. Սքրեյֆման խնդրեր է նախ դաշնակցականներէն որ չշարունակին այդ ցոյցը։ Անոնք յամարեր են։ Պ. Սքրեյֆման քուէի դրեր է հարցը, եւ ներկայ եղող Հայերը ստուար մեծամասնութեամբ ցոյցին դադրելուն կողմնակից արտայայտուեր են։ Դաշնակցականները նորէն յամարեր են։ Ասոնց եւ հակախոհներուն միջեւ բաղխումներու առաջքն առնելու համար Պ. Սքրեյֆման ստիպուեր է ոստիկաններ կանչել որպէս զի ցուցարաբները դուրս հանուին։ Ո՞վ է պատասխանատուն այդ խաղքութեան, երէ ոչ ցուցարաբները։

Միեւնոյն հարցին շուրջ վէճ ունեցեր են Շիքակի Գերմանացիները՝ ցուցահանդէսին « Գերման Օրուան » առքիւ։ Ումանք ուզեր են զերման կայսերական, այլի հանրապետական, այլի հիբլէրեան դրօշակը պարզել. Վերջ ի վերջոյ բոլորը խաղաղօրէն համաձայներ են որ՝ իրենց ներքին վէճերը Ամերիկացւոց առջեւ չփուելու համար՝ իբր Ամերիկայի մէջ հիւր Գերմանացիներ ամերիկեան դրօշակը պարզեն « Գերման Օրուան » հանդէսին։ Բաղդատեցէ՛ այդ մեծ, գօրաւոր ու բուռն կերպով հայրենասէր ազգի զաւակներուն յուհական վերաբերմունքը մեր դաշնակցականներուն վերաբերմունքին հետ . . . :

նեցնող եւ հայկական նկարագիր չունեցող։ Լաւագոյնը պէտք է եւ կարելի է դժոնել։ Կ'իմանանք վերջին պահուն թէ կառավարութիւնը յատուկ յանձնաժողով մը կազմեր է այդ հարցով զրադելու համար։ Յանկալի է որ հապճեղով որոշում չտար այդ յանձնաժողովը, եւ մէջտեղ դրուէր տպագրական տառերու նոր ձեւ մը, որ հայ նկարագիր ունենար, յստակ ըլլար եւ ճաշակաւոր, ինչ որ հմուտ բանասէրներու, վարպետ արուեստագէտներու եւ տպագրիչներու աշխատակցութեամբ կրնայ ձեռք ձգուիլ։

Եթէ յաջող արդիւնք մը դուրս դայ, պատճառ մը չկայ որ արտասահմանի հայ տպարաններն ալ զայն չընդունին։ Առ ըսել չէ որ մեր ցարդ ունեցած տպագրական տառերը պիտի մէկդի նետենք՝ Հայաստանի թէ արտասահմանի մէջ՝ եւ այդ նորահնար տառերը միայն պիտի գործածենք։ Երեւանի նորահնար տառերը պիտի ըլլան նոր ձեւ մը եւս՝ ցարդ մեր ունեցածներուն վրայ աւելցող։

Ի՞նչքան խելացի բան կ'ընէր Երեւանի կառավարութիւնը եթէ այդ յանձնաժողովին անդամներուն միացնելով քանի մը հեղինակաւոր զրագէտներ, նոյն յանձնաժողովին խնդրէր նաև վերաբննել ուղղագրութեան հարցը, որ տպագրական նոր տառեր հնարելու հարցէն շատ աւելի կարեւոր է եւ որուն մէջ գործուած ծանր սխալը անհրաժեշտօրէն պիտք է դարձանել։

Սեւան եւ Յուսաբեր. — « Յուսաբեր »ի վերջին թիւերուն մէջ տեսայ վեց երկար յօդուածներ, Սեւանի ողբերգութիւնը տիտղոսով, Զանգի ստանուալ անձի մը կողմէ գրուած։ Այդ յօդուածգրին համեմատ, որպէս թէ Մոսկուա որոշած է եղեր Սեւանայ լճին ամբողջ ջուրը գործածել գլխաւորապէս ելեկտրական ուժին ամենամեծ մասը պիտի գործածուի եղեր Ազրպէճանի (մասնաւորապէս Գանձակի) գործարաններուն, որով յիսուն տարիէն Սեւանայ լիճը բոլորովին պատճենացնելուն, եւ որուն աւելորդը կարելի պիտի ըլլայ նաեւ, ոչ թէ ստիպմամբ նուէր տալ, այլ ծախել Գանձակի կամ Հայաստանի գրացի այլ գործարաններուն, ինչ որ հասոյթի նոր աղբիւր մը պիտի դառնայ Հայաստանի համար։ Սեւանայ լիճը՝ տարիներու ընթացքին՝ քիչ մը պիտի փոքրանայ, բայց երբեք պիտի չչորնայ, պիտի մնայ միշտ Հայաստանի ջրամբարը եւ նոյն ատեն անոր բնական գեղեցկութիւններէն եւ անոր ու ամբողջ կովկասի լաւաղոյն ամարանոցներէն մին։ Այնպէս որ Սեւանի ծրագրով՝ ինչպէս անիրապէս յղացուած է իր վերջին ձեւին մէջ, Հայաստանը ոչ թէ անապատ պիտի դառնայ, այլ շատ աւելի մեծ չափով քան այժմ պիտի ծաղկի ու զարգանայ։ Բաղդատեցէք ճշմար-

օգտուի եւ իր մեծ ջրամբարին չորացմամբ Հայաստանը « անապատ մը պիտի դառնայ »։ Արդ, տեղեկութիւնները զոր ստացած եմ իրավեկ անձնաւորութիւններէ, այս մոայլ մասաւն շատ տարբեր կերպով կը ներկայացնեն Սեւանի ջուրերու օգտագործման նոր ծրագիրը, որուն վերջնական ձեւն ու գործադրութեան որոշումը պիտի տրուին ոչ թէ Ա. Միութեան կեդր. կառավարութեան կամքով միայն, այլ և. Հայաստանի կառավարութեան համաձայնութեամբ։ (Ցարկան բէժիմի օրով Զանգիի բանաձեւած ծրագրին մօտեցող ծրագիրներ յղացուած ու բարերազրար չեն գործադրուած։ այսօր այդ հին ծրագիրները մէկդի դրուած են). ըստ վերջին ծրագրին, որուն պատրաստութեան մէջ մեծ դեր կատարած է այն սքանչելի հայ ճարտարագէտը որ է Պ. Տէր Աստուածատուրեան, Զուրագեսի հոյակապ ջրաելեկտրակայանին կերպիչը, Սեւանայ լճին ջուրերուն ոչ թէ ամբողջութիւնը, այլ մէկ մասը պիտի գործածուի, տարուէ տարի, ոսոգելու Հայաստանի անջրդի մնացած լայնատարած հողերը, եւ ատկից զատ՝ արտադրելու մեծ քանակութեամբ ելեկտրական ուժ որ պիտի ծառայէ Հայաստանի արդէն գոյութիւն ունեցող ու մանաւանդ նոր հիմնուելիք բաղմաթիւ գործարաններուն, եւ որուն աւելորդը կարելի պիտի ըլլայ նաեւ, ոչ թէ ստիպմամբ նուէր տալ, այլ ծախել Գանձակի կամ Հայաստանի գրացի այլ գործարաններուն, ինչ որ հասոյթի նոր աղբիւր մը պիտի դառնայ Հայաստանի համար։ Սեւանայ լիճը՝ տարիներու ընթացքին՝ քիչ մը պիտի փոքրանայ, բայց երբեք պիտի չչորնայ, պիտի մնայ միշտ Հայաստանի ջրամբարը եւ նոյն ատեն անոր բնական գեղեցկութիւններէն եւ անոր ու ամբողջ կովկասի լաւաղոյն ամարանոցներէն մին։ Այնպէս որ Սեւանի ծրագրով՝ ինչպէս անիրապէս յղացուած է իր վերջին ձեւին մէջ, Հայաստանը ոչ թէ անապատ պիտի դառնայ, այլ շատ աւելի մեծ չափով քան այժմ պիտի ծաղկի ու զարգանայ։ Բաղդատեցէք ճշմար-

տութիւնը « Յուսաբեր ցեան իսկապէս « ողբերգական » վայրերանութեան հետ, եւ արտասուեցէք այդ թերթին ընթերցողներուն վըրայ որ Հայաստանի մէջ անցած դարձած բաները այդպիսի ձեւով մը կ'իմանան։ Զէ՞ք կարծեր որ « Յուսաբեր ցը անյարմար անուն մըն է այդ թերթին, եւ « Յուսահատարեր ցը շատ աւելի ճիշդ անուանակոչութիւն մը պիտի ըլլար։

Արովեանի յուշարձանին կանգնումը. — Վիչ օր առաջ Երեւանի մէջ տեղի է ունեցեր Արովեանի յուշարձանին բացման հանդէսը։ Ինչպէս յայտնի է, այդ յուշարձանը կանգնելու դադախարը Կովկասի Հայերը յղացան ցարական շրջանին. հանգանակութիւն ալ բացուցաւ, որ շատ խեղճ արդիւնք տուաւ։ Հանգուցեալ Տէր - Մարուքեան արձանագործին յանձնուեցաւ յուշարձանին կերտումը. ան յօրինեց սեղեցիկ յուշարձան մը, բայց անոր կանգնումը չտեսած մեռաւ։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին ալ, այդ յուշարձանը՝ որ պատրաստ էր, չկանգնուեցաւ։ Եւ ահա միջազգայնական, « ազգուրաց », « Մոսկուայի « լակել » այժմեան Երեւանի ղեկավարներն են որ այդ յուշարձանը կը կանգնեն ի պատիւ Հայրենասէր Հանճարեղ գրադէտին։ Այդ առթիւ արտասանուած ճառերուն եւ հրատարակուած յօդուածներուն մէջ, ճշգած են այնտեղ՝ անշուշտ՝ թէ

Արովեանի գաղափարները մօտիկ չեն այժմ հայաստանի մէջ տիրող մտայնութեան, բայց եւ յայտարարած են թէ Արովեան, իր ժողովուրդը սիրող, Փօլքլօրի գանձերը հաւաքող, սուաշին անգամ ժողովրդական լեզուն գրականացնող, չի կրնար սիրելի ըլլալ համայնավար Հայերուն ալ։ Կարելի է աւելցնել թէ ան ոչ միայն աշխարհաբարը գրական լեզու դարձընող առաջին զրողն եղած է Արեւելահայոց մէջ, այլ եւ Վէրքին, Զանգիի առաջին մասին եւ Պարապ Վախրի Խաղալիքին մէջ՝ ժողովուրդի կեանքը, բարքերը, տիպարները արդէն իսկ իրապաշտ վիպողի ու երգիծագրի աչքով տեսնող ու նկարագրող առաջին հայ գրադէտն եղած է, եւ թէպէս թունզ հայրենասէր, նոյն իսկ մերթագայնամոլ, քննադատական ողի ու յառաջդիմական ձգտումներ ալ ի յայտ բերած է։

Յուշարձանը կանգնուած է քաղաքին լաւագոյն մասին մէջ, Արովեան փողոցին մէջտեղը, հիւրանոցին գիմացը, հրապարակի մը վրայ՝ զոր սկսած էին շինել երբ Երեւան կը գրտնուէի։

Այդ դէպքը ուրախութիւն պիտի պատճառէ հայ գրականութիւնը եւ Արովեանը սիրող բոլոր Հայերուն՝ ուր ալ գտնուին. եւ այդ ուսախառիթ դէպքին նուիրուած այս քանի մը ռողերով է որ կը վերջացնեմ քրոնիկս։

Ա. 20ՊԱՆԵԱՆ